Ն. 4295 1880 ՓԵՏՐՎԱՐ 28 ԲԷՆԶԵՆՊԻՀ ԵՒՐՄԻՊԻՐՃԻ ՍԷՆԷ ԱԼԱՖՐԱՆԿՈ. 11 ՄԱՐՏ ԲԷՆԶԵՆՊԻՀ Ն. 4295

ԳԻԱԳԼԱՐ

Իսթանպոլ իչի՝
Պիր սէնէ մէհիտիյէ 10
»
Ալթըայ՝ 5
Իւչ » 2 ½

—

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէհիտիյէ 12
Ալթը այ՝ » 6
Իւչ այ՝ » 3
Բօսթա իւճրէթի պիվէ այիտ տիր։

—

Պիր նիւսխէ 40 փարա մէհիտ

Մասիսի Էջերեան

ՐԷՊԻ ԻԼ ԷՎՎԷԼ 3. ՄԻԻՆԱՏԻԻ ԷՐՃԻԵԱՆ ՇԱԲԱԹ 28

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղ.
Իքինճի » » 2 ղ.
Իւչիւնճիւ » » 1 ղ.

—

Ուրան սրբասէրնա գօնուլմասան իլանաթ սը թիթարաթըն սաթըրը 5 ղ.
Մէքթուպլար Կ. Պ. Փանոսեան իսմինէ եազըլըր։

—

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնլիէնպիհ-պազարընտա Իրսի խանընտա Ն. 41։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 9 մարտ

Ղազէթալար գօնթ Պիգնսֆիլտին պիր մէքթուպընը նէշր իտիւօրար։ Գօնթը միւշարիւէյհ, եազընտա վուգու պուլաճագ ինթիհապլարընն էւրօբա սուլհ ու ասայիշինէ էհէմմիյէթի հայիզ օլաճաղընը խսպաթ իթտիքտէն սօնրա, «սուլհ ու ասայիշ գաթիէն միւտախէլէ իթմէմէք ուսուլի իլէ թէէմին օլընամազ սուլհընն պագասը իչին ինկիլիթէրրանընն էւրօբա մէճլիսինտէ հազըր պուլընմասը վէ հաթթա հէր տէվլէթտէն զիեատէ հայիզի նուֆուզ օլմասը լազըմ տըրը տէմիշ տիր։

Բարիս, 9 մարտ

Մէճլիսի ռեան, մէարիֆ նազընը մուսիւ Ֆէրրինին թագտիմ իյլէտիկի գանոն լայիհասընընն մէզունիեէթի հայիզ օլմասան բուհանի թարիգաթլարա թաւիմ ու թէտրիս հազգընը մէնն իտէն եէտինճի մատտէսինի 129 գուրաեա գարշը 148 գուրա իլէ բէտտա իյլէմիշ տիր։

Սաթինա, 9 մարտ

Մէպուսան մէճլիսի, պիւտճէ իլէ բուլթիթգա մէսէլէսի իւզէրինէ միւզաքէրէտէ տեվամ իթմէքտէ տիր։

Մէճլիսի վիւքէլա բէյլիսի Միւսիւ Գումունտուրօս, պու կիւնքի իճթիմատէ պիր նութգ բատ իտիպ իչպու նութ մէճլիսէ զիեատէսիյլէ թէէսիր իյլէմիշ տիր

Միւշարիւէյհ, մուխալիֆին կիւրուհընն սաբլ մագսէտի, հիյեէթի վիւքէլաեը տէօրտիւնճիւ տէֆա օլմագ իւզրէ տիւշիւրիւպ քէնտիլէր եէրինէ կէչմէք օլտուզունու պէեան իթմիշ, վէ հիւքիմէթին պիւտճէ իլէ ահվալը հազըրէտ իթթիխազ իտիլէճէք թարիգի արզ իյլէմիշ օլտուզունու վէ պու կիպի ահվալտէ, Եունանիստանընն ճէզայիր վէ սուրիյէ ազաղերինի իճատէ պուլեուրմուշլար, վէ միւմանիլէյհէ բէք զիեատէ իլթիֆաթ իյլէմիշլէր տիր։

—Ուրֆատա վուգու պուլմասընու եազարընընմէզ հարիգի քէպիր հագգընա, տիւն ազշամ Պապը Ալիեէ պիր թէլէկրաֆ վուրուա իտիպ, մէզքուր թէլէկրաֆտան, օրատա հարիգ վուգուսի շաեասընընն սաղը օլմասընը, վէ պու սեբեպտէն սբրֆ արաճիֆտէն իպտիլթ խուսուսի անլաշընմէք տըր։

—Վագընթատա օգուստուսընա կէօրէ, Պապը Ալի Եունան մէսէլէսի իչին պիր էվրօբա գօմիսիօնու հէշէքքիւլ իթմէսինի լիզումսուզ էօրտիւկիւնիւ, էվրօբատա պէեան թմիշ, վէ ֆագաթ պէհէ մահալ էօյէ պիր գօմիսիօն թէշէքքիւլ ըէճէք օլուր իսէ, թարաֆը Պապ Ալիտէն տախի անտէ ազա պուսունմասը լիզումսունու իսթար իյմիշ տիր։

—Գարատաղ իմարէթի միւպասէլէյի արազի հագգընա մուխարէն ճանիպը Պապը Ալիտէն պու պուլան թէբլիֆի ըէտտա իյլէշ տիր։

Իթալեա սէֆիրի գօնթ Գօրթի, սրատաղընն իչպու գարարընը սաբահ կիւնիւ հիւքիւմէթը սէնիկէ պազրիր պէեան իթմիշ տիր։

Իշպու թագրիրտէ Պապը Ալիեէ պիր թէլէկրաֆ վիրուա իտիպ, մէզքուր թէլէկրաֆտան, Պապը Ալիեէ պիր թէլէֆինէ գարշը ըրէնա Նիզզա թարաֆընընան իտիլէն տիկէր թէբլիֆին թէպիղ իտիտիկի, պու թէբլիֆ Պապը Ալինին թէքֆինէ եազընը օրմանընը, ֆագաթ վէլէքի իտտաալարտան պայիտ օլուղու, վէ գօնթ Գօրթինին իշպու էբլիֆ իչին Գարատաղ նամընա ալմամասը մէզքուր, պիրա թարիխ պիր նէվ ալթմամասը մէվրտիկի, եանի Պապը Ալինին պունա միւմքին մէրթէպէ սիւրամէլ ճէվապ վիրմէսինի ճալէպ իյլէտիկի, վէ ճէվապ վիրմէսինի հալաէ, ըրէնս Նիգօլա Վահան էֆէնտի հազրէթլէրինընն իլէրուտէ վուգու պուլաճագ թէպտիլէն պիրինճի Մէճիտի, վէ Տէրիսաատէթ ատլիեէ միւֆէթթիշի Շէֆիգ էֆէնտի հազրէթլէրինէ թէպտիլէն իչիւնճիւ բիւթպէտէն պիրէր գրթա Մէճիտի նիշանը զիշանը իհսան պույրուլմուշ տուր։

—Հինտիսթանտա զազէթաճըլրգլա շէօհրէրշուար օլարագ, սէյեահաթ թարիգիյլէ Տէրիսաատէթէ վիրուտ իտիպ, պիր միւտտէթտէն պէրու Տէրիսաատէթտէ իգամէթ իւզրէ պուլունան վէ պու եագընլարտա էվրօբատա աղիմէթ իթմէք իւզրէ օլան Հինտի Մէհէմմէտ Նուսրէթ Ալի խան, տիւնբի կիւն պաշ վէքիլ բաշա հազրէթլէրինին հուզուրունա չէգարագ, միւշարիւէյհ հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշ տիր։

Հինտիսթան ատաթընտան օրմագ իւզրէ, պիր քիւչիւք ատէմին պիր պիւյիւք զաթ իլէ միւլագաթը վուգույինտէ, քիւչիւք ատէմին պիր հէտիյէ արզ իտէրէք, իպրագը խուլուս իթմէսի զայէսինէ թէվֆիգան, միւմանիլէյհ Մէհէմմէտ Նուսրէթ Ալի խան, պաշ վէքիլ բաշա հազրէթլէրինէ, «Իյիթի Դաթբընըզը ալթուն մէրթէպէսինտէ մուազզէզ թուսթարըմ» տիեէրէք, նէզանտէ պուլունան տէօրթ լիրաեը արզ իթտիքտէ, միւշարիւէյհ հազրէթլէրի մէզքուր հէտիեէյի քէմալի մէհմունիյէթլէ գազուլ, մէ կիեէ [illegible] էրինի իֆատէ պուեուրմուշլար, վէ միւմանիլէյհէ բէք զիեատէ իլթիֆաթ իյլէմիշլէր տիր։

—Ուրֆատա վուգու պուլմասընու եազարընընմէզ հարիգի քէպիր հագգընա, տիւն ազշամ Պապը Ալիեէ պիր թէլէկրաֆ վիրուա իտիպ, մէզքուր թէլէկրաֆտան, օրատա հարիգ վուգուսի շաեասընընն սաղը օլմասընը, վէ պու սեբեպտէն սբրֆ արաճիֆտէն էպտիլթ խուսուսի անլաշընմէք տըր։

—Վագընթատա օգուստուսընա կէօրէ, Պապը Ալի Եունան մէսէլէսի իչին պիր էվրօբա գօմիսիօնու հէշէքքիւլ իթմէսինի լիզումսուզ էօրտիւկիւնիւ, էվրօբատա պէեան թմիշ, վէ ֆագաթ պէհէ մահալ էօյէ պիր գօմիսիօն թէշէքքիւլ ըէճէք օլուր իսէ, թարաֆը Պապ Ալիտէն տախի անտէ ազա պուսունմասը լիզումսունու իսթար իյմիշ տիր։

—Գարատաղ իմարէթի միւպասէլէյի արազի հագգընա մուխարէն ճանիպը Պապը Ալիտէն պու պուլան թէբլիֆի ըէտտա իյլէշ տիր։

Իթալեա սէֆիրի գօնթ Գօրթի, սրատաղընն իչպու գարարընը սաբահ կիւնիւ հիւքիւմէթը սէնիկէ պազրիր պէեան իթմիշ տիր։

—Իսթանպոլտա Սուլթան Մէհէմմէտ թարաֆլըրընտա վագը Տէվլէ խանը տինմէյէ մտարուֆ օլան պիւյիւք վէ քեարկիր պինա, մուխալաբէն եազան քիւլիեէթլի գարվէ եազմուրլար սէպէպինտէն, պիր զէմանտան պէրու եէգըլմագ տէրէճէսինէ կէլմիշ օլուպ, վէ պու իսէ վագթինտէ էհալիյի մահէլլէ թարաֆընընան հիւքիւմէթէ խապէր վիրիլմիշ իլէն, հէր նասըլսա հէնուզ իգթիդասընա պագըլամամասը իւզրինէ, սալը կիճէսի սասթ 11 բատտէլէրինտէ, մէզքուր խանընն էքսէր մահէլլէրի եըզըլարագ, եալընըզ իլի գուսպէսի գալմըշ, վէ տէրագաղ զագթիեէ նազընը Հաֆիզ բաշա հազրէթլէրիյլէ Ֆաթիհ միւպատէլէ թէքֆինի ըէտտա իյլէեէճէկի պէեան յանկի թէէմին օլունուեօր։

Իշպու հավատիւ, իճապ իթտիկի տէրէճէ իհթիեթլէ իթա իթմէքլէ պէրապէր, յունուն մահէլլի մէվզուգատան ալընմշ օլան մանիւմաթա մուվաֆֆէգ կէլտիկինի պէեան իտէրիզ։

Մ. Ֆուրնիէնին Բվասիթ թէքլիֆի իյլէտիկի, վէ Ֆրանսա ճիւմհուրիեէթի սէֆիրին ռայ ու դայրէթլէրի, գօնթ Գրթինին սայ ու դայրէթլէրի, գօնթ Գրթինին սայ ու դայրէթլէրինէ զամ ու իլավէ գէլընըբզը հատտ, ըպու միւշքիլաթընն պէրթարաֆ իտիլէճէկինին մէմուլ օլտուղու բիվարէթ օլունուեօր։

(Ֆոս տիւ Պոսֆոր)

—Հարպիեէ նէզարէթը ճէլիլէսինէ, թախսիսատ մուգանէնէսինտէն պիր միլեօն լիրանընն թէնզիլի իլէ պու պապսէ մալիմատ իթտասընը հավի պիր գրթա թէզքէրէյի ալիյէ իրսալ օլունմուշ տուր։

—Մալիեէ նէզարէթը ճէլիլէսինտէն 95 սէնէսի զանէսինէ գատտար օլան զիմմէտարլը վէ մանթըպաթ իլէ, սանտարընտա մէվճուտ ագչէնին պիր գրթա տէֆթէրինին սէրիան իրսալի հագգընտա զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինէ պիր գրթա թէզքէրէ վարիա օլմագլա զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէն թալեպ օլընան սէֆիթէր իրսալ օ...

—Պու սապահ օրթալըգ աղարտընը սբրատա Իսթանպոլտա Պալի փաշա ճամատէսինտէ մէճհուլ իւլ ահվալ պիր քիմէնին խանէլէրի սիզիւպ տոպշաքընը օրանընն պէքճիսի Սալիհ աղա էֆէնտի մէրգումտան շիւպհէ իտէրէք եագասընան թուրթուպ մէրքէզէ կէօթիրմէք իքէն մէրգումտ գէյնունտան պիր գամա չէգարբագ պիչարէ պէքճիյի իքի էէրինտէն վուրուպ ֆիրարէ չիթագ իթտիյի սբլատտա թէքբար եագասընտան գավրաեբագ մէրքէզէ կէօթիրմէք իքէն, մէրգումտ եէնէ պիր թագրիպ եագաեը գուրթարըպ գաչմըշ, վէ իկիտ Սալիհ աղա մէճրուհ օլտուղունա պագմատեարագ մէրգումու գօվալաեբագ վէ թաշա թուրթարագ թէվզըֆա մուվաֆֆագ իլէ Գատբրպա մէրքէզինէ թէսլիմ իթմիշ տիր։ Մէճրուհը մէրգումտ, սատագամ ու հիւսնի ամվալը իլէ մահէլլէնին կէրէք Իսլամ վէ կէրէք Խրիսթիան ճիւմհէսինին հիւսնի թէվհիճճիհինի դազանմըշ օլտուղունտան, մէճրուհ օլտուղու խապէրի թէքմիլ մահէլլէ էհալիսինին քէտէր ու էսէֆը ազիմինի մուճիպ օլմուշ տուր։

—Իսթանպոլտա Սուլթան Մէհէմմէտ թարաֆլըրընտա վագը Տէվլէ խանը տինմէյէ մտարուֆ օլան պիւյիւք վէ քեարկիր պինա, մուխալաբէն եազան քիւլիեէթլի գարվէ եազմուրլար սէպէպինտէն, պիր զէմանտան պէրու եէգըլմագ տէրէճէսինէ կէլմիշ օլուպ, վէ պու իսէ վագթինտէ էհալիյի մահէլլէ թարաֆընընան հիւքիւմէթէ խապէր վիրիլմիշ իլէն, հէր նասըլսա հէնուզ իգթիդասընա պագըլամամասը իւզրինէ, սալը կիճէսի սասթ 11 բատտէլէրինտէ, մէզքուր խանընն էքսէր մահէլլէրի եըզըլարագ, եալընըզ իլի գուսպէսի գալմըշ, վէ տէրագաղ զագթիեէ նազընը Հաֆիզ բաշա հազրէթլէրիյլէ Ֆաթիհ զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէ պիր օրաեա պիլաղմէ, իտիլէն մուայենէնէ վէ թահգըգաթա նազարէն, մէզբիր խանընն եըգըլմըշ մահէլլէրի ալթընտա եուչ նէֆէր իմարէթ աշճըսը, վէ մուհաճիրինտէն իբի Միւսլիմ վէ պիրիսի զայրի Միւսլիմ իւչ չախս իլէ եիկիրմի պիր ըէս արապա պէյկիրի վէ պիր ինէք գալարագ, մէճրուհէն ֆէվմ վէ թէլֆ օլտուգլարը, վէ պու էպնիեէ այթընտա եէտի սէքիզ ֆայթոն տախի գալարը անպաշըրմըշ, վէ պունլարտան իւչ նէֆէր իմարէթ աշճըսը եըգըլմըշ օլան էպնիեէնին ալթընտան չէգարբագ, տէֆն իթտիրիլտիկի կիպի, տիկէրլէրի տախի իրրաճ իթտիրիլմէքտէ պուլունմուշ տուր։

—Պու սապահ օրթալըգ աղարտընը սբրատա Իսթանպոլտա Պալի փաշա ճամատէսինտէ մէճհուլ իւլ ահվալ պիր քիմէնին խանէլէրի սիզիւպ տոպշաքընը օրանընն պէքճիսի Սալիհ աղա էֆէնտի մէրգումտան շիւպհէ իտէրէք եագասընան թուրթուպ մէրքէզէ կէօթիրմէք իքէն մէրգումտ գէյնունտան պիր գամա չէգարբագ պիչարէ պէքճիյի իքի էէրինտէն վուրուպ ֆիրարէ չիթագ իթտիյի սբլատտա թէքբար եագասընտան գավրաեբագ մէրքէզէ կէօթիրմէք իքէն, մէրգումտ եէնէ պիր թագրիպ եագաեը գուրթարըպ գաչմըշ, վէ իկիտ Սալիհ աղա մէճրուհ օլտուղունա պագմատեարագ մէրգումու գօվալաեբագ վէ թաշա թուրթարագ թէվզըֆա մուվաֆֆագ իլէ Գատբրպա մէրքէզինէ թէսլիմ իթմիշ տիր։ Մէճրուհը մէրգումտ, սատագամ ու հիւսնի ամվալը իլէ մահէլլէնին կէրէք Իսլամ վէ կէրէք Խրիսթիան ճիւմհէսինին հիւսնի թէվհիճճիհինի դազանմըշ օլտուղունտան, մէճրուհ օլտուղու խապէրի թէքմիլ մահէլլէ էհալիսինին քէտէր ու էսէֆը ազիմինի մուճիպ օլմուշ տուր։

—Իսթանպոլտա Սուլթան Մէհէմմէտ թարաֆլըրընտա վագը Տէվլէ խանը տինմէյէ մտարուֆ օլան պիւյիւք վէ քեարկիր պինա, մուխալաբէն եազան քիւլիեէթլի գարվէ եազմուրլար սէպէպինտէն, պիր զէմանտան պէրու եէգըլմագ տէրէճէսինէ կէլմիշ օլուպ, վէ պու իսէ վագթինտէ էհալիյի մահէլլէ թարաֆընընան հիւքիւմէթէ խապէր վիրիլմիշ իլէն, հէր նասըլսա հէնուզ իգթիդասընա պագըլամամասը իւզրինէ, սալը կիճէսի սասթ 11 բատտէլէրինտէ, մէզքուր խանընն էքսէր մահէլլէրի եըզըլարագ, եալընըզ իլի գուսպէսի գալմըշ, վէ տէրագաղ զագթիեէ նազընը Հաֆիզ բաշա հազրէթլէրիյլէ Ֆաթիհ զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէ պիր օրաեա պիլաղմէ, իտիլէն մուայենէնէ վէ թահգըգաթա նազարէն, մէզբիր խանընն եըգըլմըշ մահէլլէրի ալթընտա եուչ նէֆէր իմարէթ աշճըսը, վէ մուհաճիրինտէն իբի Միւսլիմ վէ պիրիսի զայրի Միւսլիմ իւչ չախս իլէ եիկիրմի պիր ըէս արապա պէյկիրի վէ պիր ինէք գալարագ, մէճրուհէն ֆէվմ վէ թէլֆ օլտուգլարը, վէ պու էպնիեէ այթընտա եէտի սէքիզ ֆայթոն տախի գալարը անպաշըրմըշ, վէ պունլարտան իւչ նէֆէր իմարէթ աշճըսը եըգըլմըշ օլան էպնիեէնին ալթընտան չէգարբագ, տէֆն իթտիրիլտիկի կիպի, տիկէրլէրի տախի իրրաճ իթտիրիլմէքտէ պուլունմուշ տուր։

(Ֆոս տիւ Պոսֆոր)

—Հարպիեէ նէզարէթը ճէլիլէսինէ, թախսիսատ մուգանէնէսինտէն պիր միլեօն լիրանընն թէնզիլի իլէ պու պապսէ մալիմատ իթտասընը հավի պիր գրթա թէզքէրէյի ալիյէ իրսալ օլունմուշ տուր։

—Մալիեէ նէզարէթը ճէլիլէսինտէն 95 սէնէսի զանէսինէ գատտար օլան զիմմէտարլը վէ մանթըպաթ իլէ, սանտարընտա մէվճուտ ագչէնին պիր գրթա տէֆթէրինին սէրիան իրսալի հագգընտա զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէ պիր գրթա թէզքէրէ վարիա օլմագլա զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէն թալեպ օլընան սէֆիթէր իրսալ օ...

—Պու սապահ օրթալըգ աղարտընը սբրատա Իսթանպոլտա Պալի փաշա ճամատէսինտէ մէճհուլ իւլ ահվալ պիր քիմէնին խանէլէրի սիզիւպ տոպշաքընը օրանընն պէքճիսի Սալիհ աղա էֆէնտի մէրգումտան շիւպհէ իտէրէք եագասընան թուրթուպ մէրքէզէ կէօթիրմէք իքէն մէրգումտ գէյնունտան պիր գամա չէգարբագ պիչարէ պէքճիյի իքի էէրինտէն վուրուպ ֆիրարէ չիթագ իթտիյի սբլատտա թէքբար եագասընտան գավրաեբագ մէրքէզէ կէօթիրմէք իքէն, մէրգումտ եէնէ պիր թագրիպ եագաեը գուրթարըպ գաչմըշ, վէ իկիտ Սալիհ աղա մէճրուհ օլտուղունա պագմատեարագ մէրգումու գօվալաեբագ վէ թաշա թուրթարագ թէվզըֆա մուվաֆֆագ իլէ Գատբրպա մէրքէզինէ թէսլիմ իթմիշ տիր։ Մէճրուհը մէրգումտ, սատագամ ու հիւսնի ամվալը իլէ մահէլլէնին կէրէք Իսլամ վէ կէրէք Խրիսթիան ճիւմհէսինին հիւսնի թէվհիճճիհինի դազանմըշ օլտուղունտան, մէճրուհ օլտուղու խապէրի թէքմիլ մահէլլէ էհալիսինին քէտէր ու էսէֆը ազիմինի մուճիպ օլմուշ տուր։

—Իսթանպոլտա Սուլթան Մէհէմմէտ թարաֆլըրընտա վագը Տէվլէ խանը տինմէյէ մտարուֆ օլան պիւյիւք վէ քեարկիր պինա, մուխալաբէն եազան քիւլիեէթլի գարվէ եազմուրլար սէպէպինտէն, պիր զէմանտան պէրու եէգըլմագ տէրէճէսինէ կէլմիշ օլուպ, վէ պու իսէ վագթինտէ էհալիյի մահէլլէ թարաֆընընան հիւքիւմէթէ խապէր վիրիլմիշ իլէն, հէր նասըլսա հէնուզ իգթիդասընա պագըլամամասը իւզրինէ, սալը կիճէսի սասթ 11 բատտէլէրինտէ, մէզքուր խանընն էքսէր մահէլլէրի եըզըլարագ, եալընըզ իլի գուսպէսի գալմըշ, վէ տէրագաղ զագթիեէ նազընը Հաֆիզ բաշա հազրէթլէրիյլէ Ֆաթիհ զապթիեէ նէզարէթը ճէլիլէսինտէ պիր օրաեա պիլաղմէ, իտիլէն մուայենէնէ վէ թահգըգաթա նազարէն, մէզբիր խանընն եըգըլմըշ մահէլլէրի ալթընտա եուչ նէֆէր իմարէթ աշճըսը, վէ մուհաճիրինտէն իբի Միւսլիմ վէ պիրիսի զայրի Միւսլիմ իւչ չախս իլէ եիկիրմի պիր ըէս արապա պէյկիրի վէ պիր ինէք գալարագ, մէճրուհէն ֆէվմ վէ թէլֆ օլտուգլարը, վէ պու էպնիեէ այթընտա եէտի սէքիզ ֆայթոն տախի գալարը անպաշըրմըշ, վէ պունլարտան իւչ նէֆէր իմարէթ աշճըսը եըգըլմըշ օլան էպնիեէնին ալթընտան չէգարբագ, տէֆն իթտիրիլտիկի կիպի, տիկէրլէրի տախի իրրաճ իթտիրիլմէքտէ պուլունմուշ տուր։

—Բէրլէնս Հալիմ բաշա հազրէթլէրի, Եվվէլբի կիւն Պէյօղլունա կիսէրէք, Իթալիա սէֆիրի գօնթ Գօրթի իլէ կէօրիշմիշ տիր։

—Պու կիւնքի Վագընթ գազէթասընտա մանէթթէէսիֆ տիրէք իլանը ըէտտի օգունմուշ տուր։

Լրագիր գազէթասը, Նիսխէյի տախիրէսինտէ տէրճ իթտիկի պէնտատ, հիւքիւմէթին մէսքիւ քեատ հագգընտա իթթիխաղ իյլէտիկի գարարա թէարիզ իլէ պէրապէր, գայրէ էյնէպ պիլվիճուհ միւնաֆի պիր թագըմ քէլիմաթը գապիհէ իսթիմալ իթտիրիկինէ, վէ պէօյ... գագասը ճամիզ օլամասընընա մէպնի, գազէթայի մէզքուր պա էմրի այի պու կիւնտէն իթթիպարէն միւէպպէտէն իրզա գըլընմըշ տուր։

Փէյ 28 շուպատ սէնէ 95

—Նէօլօղոս գազէթասընընն պէեանընընա կէօրէ, պունտան ադէմ Սաֆվէթ բաշա հազրէթլէրինին գօնագլարընտա իլէն, պիր իլի շախսը մէճհուլ թարաֆընընան էճզայի նարիեէ իլէ մէմլու պիր սանտըգ իլէ սույի գատտ իտիլէրէք, գուվվէյի պատրէսի իզալէ օլունմազլէ, պիր միւտտէթտէն պէրու Տէրիսաատէթ Այմանեա խասթախանէսինտէ պուլունմուշ օլան Տիմիթրի Արիսթարքի պէյ, տէվլէթ իթտիկի խըտմաթա միւքեաֆաթտէն պա իրտատ յի շահանէ քէնտիսինէ թէզ սիւտ մաշը թախսիս իլէ պիր իգամէթկեահ իհսան պույրուլմուշ տուր։

—Իթալեա սէֆիրի գօնթ Գօրթինին Բարիս սէֆարէթինէ թայեին օլունաճաղը թէվմաթուրունու Ֆարտիս Պոսֆոր զազէթասը եալանա չըգարբագ, անճագ գօնթը միւշարիէյհին, Պապը Ալինին Գարատաղ մէսէլէսի հագգընտա վիրէճէք ճէվապը ախզ իյլէտիքտէն սօնրա, իբի մահ մէհզունիյէթլէ մէմիէքթի ճանիպինէ կիտէճէկինի խապէր վիրիեօր։

—Եեանեատան ալաֆ. վեսվար 20 թարիխիյլէ եազըլըգընա կէօրէ, գըշ օրատա հէր նէ գատտար չիտտէթլէ տեվամ իթմէքտէ իսէ տէ, հայտուղար էվվելքինտէն զիեատէ իճրայի խապասէթ իթմէքտէ տիրլէր։ Օն պէշ կիւն էվվել Եանեանընն պէշ սաաթ մէսաֆէսինտէ պուլունան Բաբա խանընտա Գօրֆուեա կիտէն, վէ օրատա խթիրահաթ իչին պիր միւտտէթ թէվզըֆ օլունմուշ օլան եօլճու քեարվանընա օն պէշ քիչի հիւճում իտիպ, պունլարընն նէպտինտէ պուլան 6,000 լիրանը ախզ իյլէտիքտէն սօնրա, Մէհէմմէտ նամ քեարվանընա պան պաշընը տախի էօլտուրմուշլէր տիր։ Քեարպանտա պուլունան եէհուտիլէր եարմարմագլա, ճանլարընը գուրթարարագ, մալլէրինի քեամիլէն թէսլիմ իյլէմիշլէր տիր։

Բէթարի նամ պիր թաճիր պիր խայլի էշեա մուպասեա իլէ Եանեատան Գօնիցաեա ավտէթ իտէրքէն, Եանեատան իւչ սաաթ էօթէտէ Զահօրիտէ գաթլօլունմուշ տուր։

—Պանդը Օսմանի տիրէքթօրու միւսիւ Ֆոսթէրին բաքիպ օլտուղու հայվանը տիւշերէք տեաղը զէտէլէնմիշ օլտըզընան, պիր իքի կիւնտէն պէրու մէմուրիեէթինէ տեվամ իտէմէմէք իմիշ։

—Էվվելքի կիւն սապահլատըն, Գալաթատա սիլահ սոթան տիւքեանճըլարտան պիրինին համալը, էրքէն մաղազաեը ուչմագտա իքէն, իւչ խըբրըզ մաղազա իչինէ կիրէրէք, վէ համալրն աղզընա պիր պէզ սոգարագ, մէրգումու զապթ իթմիշլէր, վէ պու սուրէթլէ ճամէքեանտա պուլունան բէվօղվէրլէրուէն տոգուզունու տախ իլէ գաշճըշլար, վէ համալ պունլարը թաագիպ իթտիկինտէ, իւչիւնիւ սոգաղա պըրագմալարը, համալ պունլարը թօբլամասա գալընճա, մէրգումար օն պէշ լիրա գըյմէթինտէ օլան տիկէր ալթը բէվօղվէրի ալըպ գաչապիվիշլէր տիր։ 0 կիւն ագշամ իւզրէրի, Գալաթատա [illegible] զագասը ճամիզ օլամասընընա մէպնի, գազէթայի մէզքուր պա էմրի այի պու կիւնտէն իթթիպարէն միւէպպէտէն իրզա գըլընմըշ տուր։

Փէյ 28 շուպատ սէնէ 95

—Նէօլօղոս գազէթասընընն պէեանընընա կէօրէ, պունտան ադէմ Սաֆվէթ բաշա հազրէթլէրինին գօնագլարընտա իլէն, պիր իլի շախսը մէճհուլ թարաֆընընան էճզայի նարիեէ իլէ մէմլու պիր սանտըգ իլէ սույի գատտ իտիլէրէք, գուվվէյի պատրէսի իզալէ օլունմազլէ, պիր միւտտէթտէն պէրու Տէրիսաատէթ Այմանեա խասթախանէսինտէ պուլունմուշ օլան Տիմիթրի Արիսթարքի պէյ, տէվլէթ իթտիկի խըտմաթա միւքեաֆաթտէն պա իրտատ յի շահանէ քէնտիսինէ թէզ սիւտ մաշը թախսիս իլէ պիր իգամէթկեահ իհսան պույրուլմուշ տուր։

—Իթալեա սէֆիրի գօնթ Գօրթինին Բարիս սէֆարէթինէ թայեին օլունաճաղը թէվմաթուրունու Ֆարտիս Պոսֆոր զազէթասը եալանա չըգարբագ, անճագ գօնթը միւշարիէյհին, Պապը Ալինին Գարատաղ մէսէլէսի հագգընտա վիրէճէք ճէվապը ախզ իյլէտիքտէն սօնրա, իբի մահ մէհզունիյէթլէ մէմիէքթի ճանիպինէ կիտէճէկինի խապէր վիրիեօր։

—Եեանեատան ալաֆ. վեսվար 20 թարիխիյլէ եազըլըգընա կէօրէ, գըշ օրատա հէր նէ գատտար չիտտէթլէ տեվամ իթմէքտէ իսէ տէ, հայտուղար էվվելքինտէն զիեատէ իճրայի խապասէթ իթմէքտէ տիրլէր։ Օն պէշ կիւն էվվել Եանեանընն պէշ սաաթ մէսաֆէսինտէ պուլունան Բաբա խանընտա Գօրֆուեա կիտէն, վէ օրատա խթիրահաթ իչին պիր միւտտէթ թէվզըֆ օլունմուշ օլան եօլճու քեարվանընա օն պէշ քիչի հիւճում իտիպ, պունլարընն նէպտինտէ պուլան 6,000 լիրանը ախզ իյլէտիքտէն սօնրա, Մէհէմմէտ նամ քեարվանընա պան պաշընը տախի էօլտուրմուշլէր տիր։ Քեարպանտա պուլունան եէհուտիլէր եարմարմագլա, ճանլարընը գուրթարարագ, մալլէրինի քեամիլէն թէսլիմ իյլէմիշլէր տիր։

Բէթարի նամ պիր թաճիր պիր խայլի էշեա մուպասեա իլէ Եանեատան Գօնիցաեա ավտէթ իտէրքէն, Եանեատան իւչ սաաթ էօթէտէ Զահօրիտէ գաթլօլունմուշ տուր։

—Պանդը Օսմանի տիրէքթօրու միւսիւ Ֆոսթէրին բաքիպ օլտուղու հայվանը տիւշերէք տեաղը զէտէլէնմիշ օլտըզընան, պիր իքի կիւնտէն պէրու մէմուրիեէթինէ տեվամ իտէմէմէք իմիշ։

—Էվվելքի կիւն սապահլատըն, Գալաթատա սիլահ սոթան տիւքեանճըլարտան պիրինին համալը, էրքէն մաղազաեը ուչմագտա իքէն, իւչ խըբրըզ մաղազա իչինէ կիրէրէք, վէ համալրն աղզընա պիր պէզ սոգարագ, մէրգումու զապթ իթմիշլէր, վէ պու սուրէթլէ ճամէքեանտա պուլունան բէվօղվէրլէրուէն տոգուզունու տախ իլէ գաշճըշլար, վէ համալ պունլարը թաագիպ իթտիկինտէ, իւչիւնիւ սոգաղա պըրագմալարը, համալ պունլարը թօբլամասա գալընճա, մէրգումար օն պէշ լիրա գըյմէթինտէ օլան տիկէր ալթը բէվօղվէրի ալըպ գաչապիվիշլէր տիր։ 0 կիւն ագշամ իւզրէրի, Գալաթատա [illegible] զագասը ճամիզ օլամասընընա մէպնի, գազէթայի մէզքուր պա էմրի այի պու կիւնտէն իթթիպարէն միւէպպէտէն իրզա գըլընմըշ տուր։

—Էվվելքի կիւն սապահլատըն, Գալաթատա սիլահ սոթան տիւքեանճըլարտան պիրինին համալը, էրքէն մաղազաեը ուչմագտա իքէն, իւչ խըբրըզ մաղազա իչինէ կիրէրէք, վէ համալրն աղզընա պիր պէզ սոգարագ, մէրգումու զապթ իթմիշլէր, վէ պու սուրէթլէ ճամէքեանտա պուլունան բէվօղվէրլէրուէն տոգուզունու տախ իլէ գաշճըշլար, վէ համալ պունլարը թաագիպ իթտիկինտէ, իւչիւնիւ սոգաղա պըրագմալարը, համալ պունլարը թօբլամասա գալընճա, մէրգումար օն պէշ լիրա գըյմէթինտէ օլան տիկէր ալթը բէվօղվէրի ալըպ գաչապիվիշլէր տիր։ 0 կիւն ագշամ իւզրէրի, Գալաթատա [illegible] զագասը ճամիզ օլամասընընա մէպնի, գազէթայի մէզքուր պա էմրի այի պու կիւնտէն իթթիպարէն միւէպպէտէն իրզա գըլընմըշ տուր։

—Էվվելքի կիւն սապահլատըն, Գալաթատա սիլահ սոթան տիւքեանճըլարտան պիրինին համալը, էրքէն մաղազաեը ուչմագտա իքէն, իւչ խըբրըզ մաղազա իչինէ կիրէրէք, վէ համալրն աղզընա պիր պէզ սոգարագ, մէրգումու զապթ իթմիշլէր, վէ պու սուրէթլէ ճամէքեանտա պուլունան բէվօղվէրլէրուէն տոգուզունու տախ իլէ գաշճըշլար, վէ համալ պունլարը թաագիպ իթտիկինտէ, իւչիւնիւ սոգաղա պըրագմալարը, համալ պունլարը թօբլամասա գալընճա, մէրգումար օն պէշ լիրա գըյմէթինտէ օլան տիկէր ալթը բէվօղվէրի ալըպ գաչապիվիշլէր տիր։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 9 մարտ

Ղազէթալար գօնթ Պիգնսֆիլտին պիր մէքթուպընը նէշր իտիեօրար։ Գօնթը միւշարիւէյհ, եազընտա վուգու պուլաճագ ինթիհապլարընն էւրօբա սուլհ ու ասայիշինէ էհէմմիյէթի հայիզ օլաճաղընը խսպաթ իթտիքտէն սօնրա, «սուլհ ու ասայիշ գաթիէն միւտախէլէ իթմէմէք ուսուլի իլէ թէէմին օլընամազ սուլհընն պագասը իչին ինկիլիթէրրանընն էւրօբա մէճլիսինտէ հազըր պուլընմասը վէ հաթթա հէր տէվլէթտէն զիեատէ հայիզի նուֆուզ օլմասը լազըմ տըրը տէմիշ տիր։

Բարիս, 9 մարտ

Մէճլիսի ռեան, մէարիֆ նազընը միւսիւ Ֆէրրինին թագտիմ իյլէտիկի գանոն լայիհասընընն մէզունիեէթի հայիզ օլմասան բուհանի թարիգաթլարա թաւիմ ու թէտրիս հազգընը մէնն իտէն եէտինճի մատտէս

—Կէչէն կիւն խբտմէթ քեարան իտարէսի նամբ ալթընտա պիր ճէմիեէթ թուլթուլուպ թէվգբֆ օլընարզը եապլըմբէ իսի։ Պու ճէմիեէթ ազասընդն խոթինթագընա տէվամ օլունմազտա օլուպ, պունլար շէհիր էմանէթինին միւսատատէսի ալթընտա ագտը իճթիմա իյլէտիքլէրի տէրմիան իթմէքտէ օլաուգյարընտան, զապթիեէ նէզարէթի ճէփէսի իլէ էմանէթը միշարիլէյհա պէյնինտէ պու պապտէ մուխապէրաթ ճէրէեան իտիեօր իմիշ։ Պու ատամլար հէր նէ գատար սէօզիւնտէ իսրար իթմէքտէ իսէլէր տէ, զապթիեէ նէզարէթի պունլարը պիր տօլանարընճը գումբանեասը տտտ իտէրէք, իշէ օ նօգթատան պագբեօր իմիշ։

—Քիսցատա նէ մբգտար սիքքէյի մաղշուշէ, եանի ալթընբգ պէշլիք իւշլիք վէ պէշլիք վէ մէթալիք իլէ պագբը պուլընարզընը տիւնքի նիւսխէմիզտէ պիլտիրմիշ իտիք։ Պու պապտէ ճէրիտէյի Համատատէ թաֆսիլի մալիւմաթ կէօրի։ ընիշ օլարզընտան, տէրճինի մինասիպ կէօրիշիզ տիւր.

1244 սէնէսինտէն 1259 սէնէսինէ գատար գաթթ ու զարպ ալընան մէսքիւքեաթը մաղշուշէնին մբգտարը։	
Նօղթասբզ թապիր ալընան պէշլիք վէ միւզլիք վէ թէքզուրուշ վէ հիկիրմիլիք վէ օն բարալբգ	115,003,671 ղրշ
Օգթալբ թապիր օրընան պէշլիք վէ...	245,454,038 »
Ալթընբգ վէ իւշլիք վէ ալթմբշլբգ	137,474,721 »
	498,232,430 ղրշ

Էրիթրէա Բէռվէլուտ ալընան

64 վէ 65 վէ 66 սէնէ. էրինտէ էրիտիլէն	940,660 ղրշ
80 սէնէսինտէն 86 սէնէսինէ գատար էրիտիլէն	46,900,000 »
Քէզալիք	17,100,221 »
88 տէն 90 սէնէսինէ գատար էրիտիլէն	56,250,000 »
	121,190,882 ղրշ

Պու հիսապճա թէտավիլտէ պուլունան սիքքէյի մաղշուշէնին մբգտարը։ 477,041,547 ղրշ տբը։

1262 սէնէ-ինտէն 79 սէնէ-ինի էտատ էտրա — ղրշ օլընան պոռէր սիկէնին հբէռարը

Օգկասը 30 ղշ իւզրէ	2,670,000	ղրշ
» 42 » »	250,000	»
» 40 » »	10,300,000	»
» 60 » »	100,633,000	»
	113,853,000	ղրշ

Բարիտէ պատտբրբլան պագբը սիքկէ տախի իշ պու հիսապէն տատխիլինտէ տիր։

—Ատանատա թապ ու նէշը պուլանան Սէյհան զազէթասընտա օգունմուշ տուր։

«Ատանանբն ճանիպը շարգիէսինտէ քեային Սէյհան նէհրինին իւզէրինտէ պունտան իբի պին սէնէ էվվէլ եաբբլբպ մէշհուր Իսկէնտէրը Բուսի իւզէրինտէն կէչմիշ օլան վէ 400 արշըն ուզունլըղը վէ 15 արշըն էնի վէ 22 քէմէր իւզէրինէ պինա օլընմբշ պուլընան քէօբրիս Խբգբլմաեա մայիլ օլմաղա, թամիրի թէնսիպ օլընմբշ, վէ խաղինէյէ պար օլմատան իեանէ ագճէյէրինտէն, վէ պէլէտիեէ վարիտաթընտան գարշբլբգլար թէտարիբի իլէ զաեէթ նէֆիս պիր հալտէ թամիր իթտիրիլմիշ, վէ Ի.բի թարաֆընտա պուլընան տիվարլարա պիրէր արշըն եիւքսէքլիքտէ գօրգուլուգլար եաբարբբլբպ, թէմէլի կիւզէլ թամիր վէ թահքիմ օլընբպ, շօսէ վէ եաեա գատբրբմարը եաբբլմբշ տբը։

Ատանատա իսլահ մէքեաթիպ ճէմիեէթի նամբյլա պիր ճէմիեէթ թէշքիլ գբլընբպ պու վասբթա իլէ եէտի ատէտ մէքեաթիպը իսլթիտահիեէ աչբլմասընա գարար վիրիլմիշ տիր։ Շիմտիլիք Ատանատա իբի նիւմունէ մէքթէպի աչբլբպ միւլհագաթատա տախի մէքեաթիպը իսլթիտահիեէ թէէսիս իթտիրիլմիշ, վէ Իշիլ վէ Գօզան, վէ Մէրսին, վէ Գապպաթաշ, վէ Թէրսուսա մէքթէպ աչմագ իշին, Ատանատա եէթիշտիրիլմիշ մուալիմիէրտէն իրսալ օլընմբշ տբը։

Ատանատա զարիպլէր խասթախանէսի տօնաթբլարագ պիր տէնիսա խասթախանէսի եարբլմբշ, վէ նիսաեա մախսուս պիրթէվգբֆխանէ տէ իթթիխազ օլընմբշ տբը։

—Կէչէն կիւն, թարիֆասը օլմաեան իտխալաթ էմթասընը կէօրիւք մէմուրլարընընն պիր ազ քէյֆի մաեշա սուրէթտէ թախմին իթտիրլէրինի, վէ պինապէրին էմթասաեը մէգբիւրէ իւզէրինէ զիեատէ ըէսմ թարհիյէտիքլէրինի եազմբշ լտիք։ Պիր էհլի վուգուֆ թարաֆընտան պու պապտէ մալիւմաթը աթիեէյի ալտբզբմբզտան պէեանընա միւսարատթ իյլէրիզ։ Շէոյլէքի, Պապը Ալի իլէ տիւէլի էճնէպիեէ պէյնինտէ միւնագբտ օլան թիճարէթ ահտնամէլէրի ահքեամընճա, թիւճճարընն, էմթասեա կէօսթէրիլէն թախմին գբյմէթինտէն եիւզտէ օն թէնզիլ իթմէնէ հագգլարը վար տբը։ Իշպու թէնզիլ մատտէսի, էմթասանընն նագիեէ մէսարիֆինէ գտրշբլբգ օլմապ իշին կէօսթէրիլմիշ տիր։ Պու հալտէ պիր թաճիր, 1000 ֆրանգլբգ էմթասա իտխալ իթտիկի թագտիրտէ, 900 ֆրանգտան եիւզտէ 8 ըէսմ վիրմէկէ պօրճլու տուր։

Կէօմրիւք մէքմուրլարը իսէ, պու գայտէյի էսասընտան պօղմաեա, վէ մէգբիւր թէնզիլ մատտէսինի գապուլ իթմէմէկէ չալըշմբշլար տբը, վէ մէգբիւր մագսէտին հուսուլի իշչ ուղասընը գբյմէթրբր զիեատէ թագտիր իթմէքլիկի տիւշիւնմիւշլէր տիր։ Ֆիլվագբ պու նոգթա, մուահէտատթատա նագարբը տիգգաթա ալքեարագ, բուսուսմաթ իտարէսի, էմթասա վէ էշեանընն գբյմէթինի, գբյմէթի հագգբգլէրինտէն զիեատէ թագտիր իթմէքլիկի տիւշիւնմիւշլէր տիր։ Ֆիլվագբ պու նոգթա, մուահէտատթատա նագարբը տիգգաթա ալքեարագ, բուսուսմաթ իտարէսի, էմթասա վէ էշեանընն գբյմէթինի, գբյմէթի հագգբգլէրինտէն զիեատէ թագտիր իսէր իսէ, թիճճարընն, կէօմրիւք բուսուսմանու այնէն թէէտիեէ իթմէքլիկէ հագգլբ օլմասը շարթ իթթիխազ գբյբնմբշ տբը։ Ֆագաթ թէէսուիֆ օլունուր քի, մուահէտէլբ, այնէն վուգուպուլաճագ թէէտիեաթատան եիւզտէ օնունուն թէնզիլ իտիլէճէկինի զիքբ ու իշար իթմէմիշլէր տիր։ Կէօմրիւք մէմուրլարը իսէ, պու նօգսանտան իսթիֆատէ իտէրէք, քէնտիլէրինի իճրայի թէնզիլէ մէճպուր գբլան ահքեամը քեամիլէն ֆէսխ իթմէքտէ, վէ էմրի թիճարէթի, եա կէօսթէրիլէն ֆէվգէլատէ թախմին իւզէրինէն բէսմ իթասընը գապուլէ, վէ եախսա այնէն թէէտիեէյի բէսմ իլէ, թէնզիլ մատտէսինտէն վաղ կէչմէքլիկէ մէճպուր գբլմագտա տբը։ Նասբլբի կէօրիւմէքտէ տիր, պու իքի ճիհէթ տախի այնի նէթիճէյի հուսուլէ կէթիրմէքտէ տիր, եանի էմրի թիճարէթի, բուսուսմաթն մէնֆասաթընը մուճիպ օլմագ իւզրէ, մուահէտատթն վիրտիկի մուհասէնատթը զայպ իյլէմէքտէ տիր։

Շիմտիեէ տէկին, կէօմրիւք մէմուրլարը, ալտբգլարը թապիմատթը Ալիեէ իգթիզասընճա, թէէտիեաթն նագտէն վուգու պուլմասընը թէրճիհ իլէ, թէսհիլի մուամլատա միւսայիտ պուլունաուգլարընտան, թիւճճար իլէ կէօմրիւք մէքմուրլարը պէյնինտէ միւնագաա զուհուրա կէլմէքտիզին, մէգբիւր ուսուլ իճրա օլունաբ իտի։ Ֆագաթ կէօրիւնիւր քի, շու սօն վագբթլարտա հարպիեէ նագբբը հագբէթլէրինէ պագբ իտխալաթ էմթասընա իհթիեաճը պունտուզունտան, բուսուսմաթ էմանի, էմթասայի մէգքիւրէտէն աչն բէսմ ախզը իշին էմր ալմբշ տբ։ Պու կիւնքի կիւնի իսէ ուսուլը էգքիր ալէնէն իճրա օլունմագա, վէ կէօմրիւք մէքմուրլարը շտ մուամլէյէտէն վաղ կէչմէմէքտէ նրլեր։ Իշթէ պունան տօլայը կէօմրքք մէքմուրլարը իլէ թիճճար պէնինտէ պիր չօգ միւշքիլաթ վէ մհազալար վուգուա կէմէքտէ տի (Ֆոտ դէ Պոֆրէ)

—Էսիր թէարէթինին գաթիէն մէնենի, վէ էթիրիլէն էսիրլէրին տէրհալ ազտ իթտիրիլէրէք մինասիպ մահէլրէ վէ խանէլէրէ իգամէլէրի իլէ։ պապը թէայիր։ չէրինէ պագբլմբշ, վէ օ մագուլէ էսիր կէթիրէնէսիրճիլէրին էկէրշի էլլէրինտէն էտլէրին ալընմասը պիր նէվի ճէղա իտ տէ, պունընա պէրապէր իպթտաքի տէֆասընտա պիր սէնէ միստէթլէ հապս օլընմասը, վէ պը շախատան թէքրար պէօյլէ պիր հրէքէթ վուգու՝ պուլը իսէ, հէրտէֆասը իշին հապս միւտատէթինէ պիրէր սէնէ իլավէ գբլընմասը ճումէյի գարարտան, վէ մէճմուիէթ մէգքիւրէնին թէէքիտի իլէ հէրթարաֆճա թէմամէն իճրասը ումբը միւլթէզէմէտէն պուլընաբզընան, հէր թարաֆճա սուրէթը մարուսէտէ իթինա իտիրմէսի խուսուսընտա Պապը Ալի ճանիպինտէն վիլաեաթ վալիլէրինէ թահրիրաթը ամուիեէ կէօնտէրիլմիշ տիր։

—Սուրիէ դաղէթասընտա օգունտուզունա կէտէ, թրամվայ իտթը խիթամ պուլարագ, հանթա վալի փաշա հոգրէթլէրի տախի հաղբը օլտուգլարը հալտէ պու քէրէ բէսմէն քիչատ օլընմբշ տբը։

—Եունանը Վասիլ գաբթան սիւտ օլտուզու պին քիլէլիք պիր գբյթա սէֆինէսինէ Գուրշունլուտան զէյթուն թահմիլ իտէրէք, Վարնատա կիտէր իքէն, ինէ ատա ճիմալիքի Օսմանիէ իլէ սկրլէշտիրմիշ, քէզալիք Մաճարլարը տախի վուրտուգտան սօնրա, Պէլկրատ շէհրինի ալմբշ, 1522 սէնէսինտէ Բատտա ճէզիրէսինի տէ զապթ իյլէմիշ, վէ հաթթա, Հինտիսթանտա Բօրթիկէզլէրին հիւքմինտէ օլան մէմալիքէ գատար հիւճում իթմիշ իտի։

Օլ վագբթլար, Մալթա ատասը տտ, Սէն Ժան Շրվալիէրի իտարէսինտէ օլուպ, Սուլթան Սիւլէյման, 1565 սէնէսինտէ մէգքիւր ճէզիրէյի տախի տէօրթ պէշ այ մուհասէրէ իթմիշ վէ 20–30 պին քիշի գատար տտ ատքեր թէլէֆ իթմիշ իսէ տէ, նիհայէթ անընն զապթընա մուվաֆֆագ օլամամբշ տբը։

Մալթա մուհասէրէսի տախի, շէտիտտ մուհասէրէլէրտէն պիրիսի տիր. վէ օլ վագբթ գուլլանընբմբշ օլան սիլահլարընն միւզէխանէսի, Մալթայա կիտէնլէր իշին սէյր օլունաճագ պիր մահէլլ օլմուշ իտի։

Մէգքիւր մուհարէպէտէ Օսման լբլարընն իւթիմալ իյլէմիշ օլտուգլարը պիր թօբու, կէօզիմիզ իլէ կէօրտիւք մէգքիւր միւզէխանէսէ. պու թօբ, կէմի հալաթը կիպի գանկալ գանկալ գբվբրբմբշ իբատէն եարբբմբշ վէ իշի տիշի զիֆթլէնմիշ իտի։

Պէօյլէճէ Մալթա սէֆիէրինտէ Սուլթան Սիւլէյմանընն իւմիտի պօշա չբգաբգտան սօնրա, տէվրի սէնէսի քէնտիսի տախի վէֆաթ իտիպ, օղլու Իբրահիմ Սուլթան Սէլիմ, թախթա կէչտի։

Իբրահիմ Սուլթան Սէլիմ, Իրանա գարշը իլանը հարպ իտիպ, ֆագաթ մէգքիւր մուհարէպէտէ մուվաֆֆագբյլեէթ պուլամաեարագ, Վէնէտիք ճիւմհուրիեէթի եէտինտէ պուլունան Գբպրբզ ճէզիրէսինի մուհասէրէ իթթի, վէ 100 պին քիշի թէլֆ իթթիքտէն սօնրա, նիհայէթ մէգքիւր ճէսիմ ատաեը զապթ իյլէտի։

Գբպրբզ ճէզիրէսի Օսմանլբլարընն եիւզ սէնէսէն զիեատէ վագբթ միրուր իթմիշ, վէ մէգքիւր ուզուն միւտատէթ զարֆընտա, բօյթիգաճա հիշ պիր միւհիմմ հալի մէյտանա չբգմասբբ, քէնտի ճէտատթի վէ էհէմմիեէթի իլէ պէրապէր ատէթա ունութուլաճագ տէրէճէլբտէ պուլունմագտա իքէն, քիմի՞ն խաթրընտան կէչէր իտի քի, իւշ եիւզ եէտի սէնէ սօնրա, Լնակէհան, օլ պիւյիք Շարգ էսէյէսի տայիրէսինտէ, պիւյիք ֆրեէր թուրմագլբգա թախսիս գբլնաճագ իտի տէյի։

Խարս շէհրի, Օսմանլբլար եէտտէ պուլունտուգճա, Բուղաբն պիր կիւն Սիրբիայա վէ անատէնի. վէյիշ գանալընա գատար իէրբէյիպ, Խնկիլիզլէրին Հինտիսթանտա կիտէճէք էն գբտա թարիզի սթիտէճէքլէրինտէն պիր գօրգուսբլ օլամագ իտի։

Ֆագաթ շէհրի մէգպուրուն իշ պու սօն մուհարէպէտէ Բուսիքն էլինէ կէչմիշ օլմասը, իշին հանի թէպտիլ իյլէտի։

Գարս շէհրի, Բուսլար իշին Ա. նատօլու գաբուսունուն անախկը տբը, վէ իշին հագբգ տթը հանի սէօյլէմէք իշին, Բուսլարբն պմ իլէ օլան սօն մուհարէպէլէրրէ իթթիքլէրի օլ աղիմ ֆէտատբ. լբգլարընա միւքեաֆաթ ատանիճէք պիր շէյ վար իսէ, ա. խի, Գարս շէհրինին քէնտի էլինէ կէչմիշ օլմասը տբը։

Անատօլու գաբուսունուն անթարբնը, Բուսլարբն էլինտէն գթարմագ գապիլ օլամատը. բէք միհիմմ պիր շէյ իտի. բուտէ վուգու պուլաճագ մուրտթը տախի օլ տէրէճէտ միհ օլաճագ իտի, էկէր, մագարբա եա պիզիմէ միւշթէրէք օլան ինթէրբա տէվէթի տէ, իշէ պիր փագէնէ պուլատուրարագ, մէգվ մաղարբաթն թէէսսիրինի գբրմատա իտի։

Պու միւվազէնէ, Գբպրբզ ատասընընն, Ինկիլթէր, ա տէվլէթի իտարէսինէ կէչմիշ օլմասը տբը։

Գարս շէհրի, Անատօլ գաբուսունուն անախթարը տբը տէտիք. բէք ալէա. ֆագաթ պու անախթար, գաբուեու տիշարբտան աչապիլէճէք անախթար օլուպ, մէգքիւր գաբունուն իշերի թարաֆընտան պիր տէմիր գօլ թագբլարագ մէթատէթ վիրիլմէյինտէ, արթբգ անախթարընն պաշգա էլլերէ կէչմիշ օլմասընընն էվվէլքի էհէմմիեէթի գալմամբշ օլուր։

Իշթէ չիմտի Գբպրբզ ատասը, իշպու տէմիր գօլուն խբտմէթինի կէօրմէյէ թախսիս օլունմուշ տուր։

Ֆագաթ, մէմուլ օլունան պէօյլէ պիր խբտմէթ, իշտէ մէնֆասաթլարը օլանլարընն թէքմիլ արզուլարը իւզրէ պայա չբգապիլէճէք մի, վէ խանէնին իշինտէ պուլունանլար վէ անդերին տօսթլարը եախսա ալէագատարլարը, արթբգ բահաթը թամամ իւզրէ քէնտի ույգուլարընա տէվամ իտէպիլէճէքլէր մի. պուրալարը պիր թագբմ հալլերէ թապի օլուպ, գաթի պիր հիւքմ վերիլէմէզ. բէք չօգ մատտէլէր կիպի, պու մատտէնին հալի տախի, վագբթա պրբագբմալը տբը։

Պիզ անճագ շունա իգնա օլանլարտանբզ քի, Գբպրբզ ատասընընն, Ինկիլթէրրա իտարէսի թահթընա ալընմասը, Լորտ Պիզընֆիլտին պիւյիք իշլէրինտէն պիրիսի օլուպ, իշին տէրինլէրի միւսահազա օլունտուգտա, Անատօլունուն պագասը իշին տախի, բէք միհիմմ պիր թէտապիր օրմուշ տուր։

Պու տէֆաքի մուհարէպէ պաղթը, Բուսէլինի վէ Անատօլուեու, ատէթա Բուսիանընն մէրհամէթինէ թապի պիր հալէ կէթիրտիյինտէ, Ինկիլիզլէրին նէ տէրէճէտէ թէլաշա սիշտիքլէրի մալիմ տիր։

Էլաշա Բուրա Օչլբբը Իսթանպօլա վէ Զանագ Գալէա պօզաղընա տահիպ, եախսա օնա եագբն պիր ֆհալտէ պուլունտուգունտա, թապիաթբն, տիւնեա իւզէրինտէ եալընբզ պիրէր ատէտ օլարագ իհսան իթմիշ օլտուգու Գարա Տէնիզ վէ Մարմարա Տէնիզի, Բուսիա տէվլէթինին հիւքմինէ թապի պիր հալտէ պուլունաճագ իտի. վէ արթբգ էօյէ պիր պիւյիք վէ թէճավուզի տէվլէթի էլինտէ, իսթէնիլտիյի վագբթ Զանագ Գալէա պօզաղը կիպի իշերի կիրիլմէսինի միւմքինիզ պիր հալէ գօեան պիր տէմիր գաբու իլէ տախի պիր գաթ տահտ մէթանէթ քէպ իսէճէք մէգքիւր աէնիզլէրին, պիթթին Եվրօբայա վէ ալէքսուսուս Ինկիլթէրրայա գարշը նէ տէհշէթլի գուվվէթ օլաճաղը, վէ մէգքիւր տէնիզլէրտէ նէ՝ ազամ տօնանմալար պէսլէնէճէյի թարիֆէ հաճէթ տէյիլ տիր։

Քէզալիք տիկէր թարաֆտան, Սիրբիա վէ Ֆիրաթ օվասը տախի, Բուսիանընն էլինէ տիւշմէք թէհլիքէսինտէ պուլունտուգունտա, Սիւվէյշ Գանալը վէ պինայէն ալէյհ Հինտիսթան տախի, ազ թէհլիքէտէ պուլունմուշ օլմագ։

Ինկիլթէրրա, պիր կիւն նէթիճէսի պու հալլերտէ գարար գբբապիէն պիր թարիքէ հիշ պիր վէճհ իլէ միւսատատ իտէմէզ. վէ անը մէնն իթմէք իշին, իշի աչբգտան աչբգա մուհարէպէ տայիրէսինէ գատար կէթիրտիյի տէ մալիմ տիւր։

Բուսիա տէվլէթի, Ինկիլթէրրանընն մուհարէպէ թէհտիտի միւվաճէհէսինտէ, էէլքէնլէրի սուեա ինտիրմէյէ մէճպուր օլտու. Ֆագաթ թէհլիքէ էպէտի սուրէթտէ մահվ օլմուշ տէյիլ իտի։

Բուսիանընն, կէրէք Բումէլինտէ վէ կէրէք Անատօլունտա, եա տօղրուտան տօղրու եախսա տօլաեբ.

տան պիր ատրմ տահա իլէրի կէլմէսի, արթըդ հազմ օլունամաեաճագ քաբ։

Իմտի Պէրլին Գոնֆէրանսընտա, Ինկիլթէրրա տէվլէթի Ռուսիանըն Ռումէլի ճիհէթինտէն պիր ատրմ տահա պէրիյէ կէլմէսինի մէնն իթմէք մէմուրիեէթինի Ավթրիանըն պաշընա սարաքդան սոնրա, Անատօլու ճիհէթինտէն իլէրու կէլմէսինին էօնիւնի ալմագ մէմուրիեէթինի տախի քէնտի իւզէրինէ տլտք. չիւնքի Ռումէլի ճիհէթինտէն օլան մազարրաթ պաշդա տէվլէթլէրէ տախի, վէ խուսուսի իլէ Ավթրիայա բաճի իքէն, Անատօլու ճիհէթինտէ խէ, Ինկիլթէրրաեան պաշդա հիչ պիր տէվլէթէ իլիշիր քէնչէսի պուլունմամագտա իտի։

Իշթէ պունտան նէշէթ էթտի, իլէրուտէ Անատօլուան արթըդ պիր բարմագ եէր պիլէ գաբտըրմամագ իչին, Տէվլէթի Ալիէ իլէ Ինկիլթէրրա Տէվլէթի պէ,ինտէ ագտ օլունան իթթիֆագը թէտաֆիի, քի Գըպրըզ Ահմանամէսի թէտմիէ օլունուեօր։

Մէգքիւր իթթիֆագըն նէթիճէսի օրարագ, Գըպրըզ ատասընըն Ինկիլթէրրա իտարէսինէ կէչմէսինէ լիւզում կէօրիլտիւ։

Զիւնքի, շայէտ իլէրուտէ պիր Ռուսիա մուհարէպէսի տահա զուհուր էյէտիչինտէ, Ինկիլթէրրա տէվլէթի, վագքթ ղայպ իմմէյէրէք Օսմանլը օրտուսունուն իմտատընա եէթիշմէք իչին, միւմքին մէրթէպէ էրզրում եագքն պիր տէնիզ մէգքէսընա սահիպ պուլունմալը իտի, քէնտինէ տէ եագքն պուլունան սուլարտա. վէ պունուն իչին տէ հագքդամէն Գըպրըզ ատասընտան տահա միւնասիպ պիր մահէլլ պուլունմամագ իտի։

Գըպրըզ ատասը, Իսթանպօրուն հէման նըսքը գատտար էրզրում եագքն օլտուգտան պաշդա, Սիւրիանքն տախի օլ տէրէճէտէ իմթիհանլենտէ պուլունմագտա տրը քի, ատէթա Պէյրութ, եախօտ Իսքէնտէրուն կիպի, անքն պիր լիմանը սաեալապիլիր։

Պունտանտա մաատա, հէմ ճէզիրէ օլտուղունտան, Ինկիլիզլէրին հիչ պիր տէվլէթ ոէն պիր հիւճում գօրգուլարը օրմաեարագ սէրպէսթճէ հարէքէթ էյլէմէլէրինէ, վէ հէմատէ, մուհարէպէնին նէթիճէսի հէր նէ տախի օլսա, հէր հալտէ Սիւրիանքն վէ Սիւվէյշ Դանալը-նքն մուհաֆազասընա բէք միւհիմ սուրէթտէ եարտըմ իմմէքլիյէ միւտայիտ պիր մէվգրի ազիմ տիր։

Ինկիլիզլէր, Գըպրըզ ճէզիրէսի-ի, էտէվաթը ասքէրիէ ամպարը իտէճէքլէր տիր. վէ պու խուսուստա նէ միւքէմմէլ պիր հալէ վազ իտէճէքլէրի թարիֆէ հաճէթ տէյիլ տիր։

Իմտի էկէր Գըպրըզ էզիրէսի, մէմուլ օլունտուղու կիպի, Անատօլունուն պագասընա պու էրէճէտէ պիւյիւք պիր խըտմէթտ պուլունաճագ իսէ, Իքինճի Սուլթան Սէլիմին թա իւչ եիւզ սէնէ էվվէլլէրի 100 պին ինսան գանը իր անը սաթքն ալապիլմիշ օլմասը փհուտէյէ կիմմիշ օլմաեաճագ, վէ պէլքի տէ Իրանը ֆէթհ իթմէքտէնտահա դիեատէ գէյմէթի պուլունմուշ օլաճագ տրը։

ԱՏԱԹ ՈՒ ՐԻՍՈՒՄ

8

ՔԻԼԻՍԷՃԷ ՆԻՔԵԼՀ

Կէրէք փարիսէ վէ կէրէք պիւյիւք չէհիրլէրտէ, քիլիսէճէ պասալը, բէնճէնպիհ վէ ճիւմատ իրթէսի կիւնլէրի, ալաֆրանիա սապահէն սատթ ալթըսընտան, ազշամըն սատթ պիրինէ գատար իճրա իտիլիր։

Էկէր պիր պասկէն պունլարտան պաշդա պիր կիւն իճրա իտիլմէսի արզու օլունուր իսէ, քիլիսէնին պաշ բաբասընա էվվէլինտէն խապէր վիրիլմէլի տիր։

Էկէր պիր ատէմ, քէնտի եագքն խըսըմարընտան, մէսէլա տաեը վէ ամճա գըզարընտան պիրի իլէ վէ եախօտ քէնտի պալտըզը իլէ էվլենմէքլիկէ պօրճլու պուլունուր իսէ, էվվէլինտէն, հէմ Բօհատան վէ հէմ տէ հիւքիւմէթտէն, իլանը բէմիսին նէշրինտէն էվվէլ, քիլիսէսի պաշ բաբասը մարիֆէթլիյէ բուխսաթ թահսիլ էյլէմէլի տիր։

ԻԼԱՆԸ ՐԷՍՄԻ

Իլանը Դէսմի իքի մահէլլէտէ, եանի հէմ գըզքն վէ հէմ տէ էրքէյին մահէլլէսինտէ նէշր իթտիրիմէլի տիր։

Էրքէք վէ գըզ իքիսի պիր մէմլէքէթտէ տաքին օլմագտա իսէլէր, պասկ ադտը, ալէտէվիյէ գըզքն պուլունտուղու մահէլլէ քիլիսէսինտէ իճրա իտիլիր, ֆագաթ, էկէր էրքէյին պուլունտուղու մահէլլէ քիլիսէսինտէ իճրա իթտիրմէքլիք միւնասիպ կէօրիլիր իսէ, օ տախի ճայիզ տիր։

Շայէտ էկէր, նէ էրքէյին վէ նէ տէ գըզքն պուլունտուղընը մահէլլէլէրին քիլիսէլէրինտէ իճրա իտիրմէյիպ տէ, տայիր պիր քիլիսէտէ իճրա իտիրմէսի իտթէնիլիր իսէ, օլ վագքթ խասէթէն վէ թահրիրէն օլտուղու, վէ նիզամը տայիրէսինտէ պուլունտուղու հալտէ, քէնտի քիլիսէլէրի պաշ բաբասընընտան պիրէր բուխսաթնամէ թահսիլ իթմէլէրի իգթիզա իտէր։

Էկէր օլ պասպէ, մէգքիւր քիլիսէլէր պաշ բաբասընը թարաֆքնտան պիր միւմանատթ զուհուր իտէր իսէ, օլ վագքթ պա իսթիտա, մէգքիւր քիլիսէլէրին եպիսկոպոսընընա միւրաճատթ իթմէքլիք լազըմ կէլիր։

Էկէր, պիր պասկէն եա պիւյիւք բէրհիզ վ. եախօտ ծնունդ բէրհիզի իչինտէ իճրա իտիլմէսի իգթիզա իտէր իսէ, սէմթին եպիսկոպոսունտան պիր բուխսաթնամէ թահսիլի լազըմ տըր։

Էկէր պիր խրիսթիեան, պիր եէհուտի վէ եախօտ պիր Իսլամ իլէ էվլենմէք իսթէր իսէ, էվվէլինտէն, Բաբա հազրէթլէրի թարաֆքնտան պիր միւսատատէնամէ թահսիլ օլունմալը տրը։

Քիլիսէճէ իճրա օլունաճագ օլան պիր պասկ, էվվէլինտէն իւչ բազար կիւնիւ իւսթ իւսթէ նէշը իտիլմէքլիք իգթիզա իտէր իսէ տէ, հինի իգթիզատէ եալընըզ պիր տէֆասը տախի քեռֆի սաեալապիլիր, ֆագաթ պու իքի հալտէ տախի, հիւքիւմէթէ թէսլիմի լազըմ կէլէն էվրագքն թէսլիմ իտիլմիշ օլմասընա տայիր, էվվէնէճէքլէրին եէտլէրինտէ պիր չէհատէթնամէ պուլունմալը տրը։

ԷՎՐԱԳԸ ԼԱԶԸՄԷ

Պասկէն իճրասընտան իքի իւչ կիւն էվվէլ, մահէլլէնին պաշ բաբասընա, շու ալթիտէքի էվրագքն թէսլիմի իգթիզա իտէր։

Պիրինճի, խոստովանանք օլմուշ օլմալարընա տայիր պիր թէզքէրէ։

Իքինճի. գաշ քիլիսէտէ նէշրի իլան իտիլմէքլիք իգթիզա իթմիշ իսէ, անկէրին իճրա իտիլմիշ օլմասընա տայիր պիր չէհատէթնամէ։

Իւչունճու. վաֆթիզ օրմուշ օլմաղարընա տայիր պիր թաստիգնամէ։

Էկէր վաֆթիզ թաստիգնամէսի նի թէտարիքտէ պիր միւշքիլաթ զուհուր իտէր իսէ, եալընըզ իլք Հազրդութիւնու տրմշ օրմալարընը իտպաթ իթմէյէրի տախի քեռֆի սաեալը։ Ֆագաթ, պաղը մահէլլէր տէ վար տրը քի, մէգքիւր իքի խուսուս իչին տախի պիրէր չէհատէթնամէ պուլունմասը իգթիզա իտէթնամէ, պունարընը իլան նէշրինտէն էվվէլ, եանի սոն տագքգարտա պիր միւմանատթ հասալ օլմասընն իչին, թէտարիք իտիրմիշ պուլունմասը, էմրի պասիրէթտէն տիր։

Էկէր էվլենէճէքլէր, տուլ իսէլէր, մէգքիւր սոնրաքի իքի չէհատէթնամէլէրճէ պիր լիւզում կէօրիլմէյիպ, իլա էվվէլքի պասկալարընընն չէհատէթնամէլէրի իլէ, պիրինին զօճասընին, վէ տիկէրինին տախի զէվճէսինին վէ ֆագաթ իթմիշ օրմալարընա տայիր թաստիգնամէ իպրաղը քեռֆի տիր։

(Տէվ-ի)

ԼՍԱՐԱՆ

ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ
Ի ԹԱՏՐՈՆԻ ԲԱՐԵՍԷՐ
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ
ՅՕՐԹԱԳԻՒՂ
Գ. ՇՐՋԱՆ Զ. ԵՐԵԿՈՑԹ
1880 Փետր. 29 ուրբաթ գիշեր ի ժամ 2

—

ՄԱՄՆ Ա.

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ Ց. ԷՖ. ՇԱՀՆԶՐ.
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ
Ի ԿՈՎԿԱՍ

Պաթում, Բօթի, Տփղիս, Երեւան, Էջմիածին, Բիւրական, Աղէքսանդրաբոլ, Ախալքաղաք, եւ Ախալխցա,

—

ՄԱՄՆ Բ.

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ—(Նոյն)
ՀԱՑՔ ԵՒ ՎՐԱՑԻՔ
Բարք Ընկերական եւ Քաղաքական վիճակ

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(96)

—

օլուեօրում։ Էլպէթթէ մէրգում, պէյլէ պիր մուհիմմ մատտէ իչին պուրաեա կէլէճէք տիր։

Ֆիլվագը Մ. տը Քէրժան, եազտըզը մէքթուպ իւզէրինէ ուզուն միւտտէթ պէքլէմէտի, չիւնքի Մ. տը Քէրժան, պիր աղ էվվէլ Ամպրուաղ նամ խըզմէթքեարը թարիֆի իւզրէ, ըէնկսիզ վէ գուվվէթսիզ օլտուղու հալտէ, քէնտի եազը օտասընա կէլէրէք, Մ. տը Քէրժանըն էլինի թուլմտու, վէ քէմալի մուհապէթլէ մէրգում իլէ թօգալաշտըգտան սոնրա, պիր գօլթուգլու սանտալեէեէ օթուրտու, չիւնքի ըէվիշի հալէ նազարէն, կիւճ իլէ աեագտա տուրապիլմէքտէ իտի։ Պատէհու, մէրգում իհթիեար, պիր իսկէմէ ալարագ, քէնտի եանընտա օթուրմասը իչին պարօնա պիր իշարէթ իտիպ,

—Էվրա՛տրմ, տէտի, թա իպթիտատան արզունուղու իճրա իտէմէտիկիմ իչին աֆվընընը ըէճա իտէրիմ։ Սիզ պիլիրսինիզ քի, պէն սիզի սէվէրիմ, վէ սէզի կէօրմէքլիք քէնտիմի մէսուտ ատտ իթմէքտէյիմ, ֆագաթ օլ գատտար միհն ու մէշագգաթ իչինտէ պուլունուեօրում, վէ ճանէն վէ պէտէնէն օլ մէրթէպէ մէյուսիեէթ հայինտէյիմ քի, թարաֆընընդտան ֆէվգէլատէ պիր մաղուրիեէթէ միւհթաճըմ։ Սիզ իսէ, պու խուսուստա իսրար իթմիշ օլմանընը զա, ըէք իյի իթտինիզ։ Իմտի, ուօսթուում, իշթէ կէլտիմ, տիգգաթլէ սիզի տինլէեէճէկիմէ սէօզ վէրիրիմ։

—Միւսիւ տիւգ, տէեու մուդապէլէ իթտի Քէրժան, էվվէլ պէ էվվէլ միւսատատէնիզլէ շուտու սիզէ սիւալ իթմէք իսթէրիմ քի, կէօնտէրտիկիմ մէքթուպու օգուսունունուզ մու։

—Էվվէթ, օգուտում, ֆագաթ հիչ պիր շէյ անլաեամատըմ, չիւնքի տաղընընգ օլան ֆիքրիմ իլէ օգուտուղումտան,էճէլէ գարշըճէնկլէշմէք իհթիմալի մանէասընը չըգարտըմ։ Վագտա պու եօլտա անլաեըշըմըն պիր տիվանէլիք օլտուղունու պիլիր իսէմ տէ, նէ՛ չարէ, ազլըմ պաշըմտա օլմատըղը ճիհէթլէ, շիւպհէսիզ իյիճէ օգուեամանընը, վէ եախօտ անլաեամամըշ օլմալրընը։

—Խա՛յր, միւսիւ տիւգ, ըէք իյի օգումուշ, վէ ըէք կիւզէլ անլամըշընընը, տէեու ճէվապ վէրտի Քէրժան։

Ցիվանէրիկի պիրինճի տէֆա օլարագ զահիր օլան ատէմ իւգէրինէ նէ եօլտա թէաճճիւպ վէ իղթիրապ իլէ նազար օլունուր իսէ, Մ. տը Սիմէօզ տախի Լիւք տը Քէրժանա օ եօլտա նազար իթտի։

Լիւք, իտանէ տահիպինին պագքշընը անլաեարագ, սէօյլէտիկինի թաստիգ վէ թէէքիտ իթմէք թարգընտա, պաշընը սալլատը։ Տիւգ իսէ, շու վէճճ իլէ ճէվապ վիրտի.

—Միւսիւ պարօն, սիզ պիր քիպարզատէ, ալիճէնապ վէ համիյէթլու զաթսընընզ, վէ հիչ շիւպհէմ եօգ տուր քի, սիզ պու էվատ, վէ աչըմըշ օլան պիր մագպէրէ հուզուրուտտա, մէյուսիեէթ իչինտէ պուլունան պիր իհթիեարը իսթիհզա իթմէք իչին կէլմէմիշսինիզ տիր։ Իմտի Ալլահ աշգընա օլսուն, իֆտատէնիզի իյզահ իտինիզ, վէ նէ տիմէք իսթէտիկինիզի, վէ պու սուրէթլէ պանա կէթիրմիշ օլտուղունուզ դարիպ վէ տիվանէճէ իմմիտ սէօյլէյինիզ։

—Միւսիւ տիւգ, տէտի Քէրժան, սէվինճ տէնիլէն տույղու, քէտէր տույղուսու կիպէ ինսանըն թէլէֆինի մուճիպ օլագիլիր։ Իմտի սիզ, սէվինճ տույղուսունա գարշը գոյմագ տերէճէսինտէ գուվվէթլի՞մի-սինիզ։

—Նէ՞ սէօյլէեօրսունուզ, միւսիւ պարօն, պէն արթըդ պու տիւնեատա սէվինճ տույղուսու հիսս իտէպիլի՞րմիյիմ։

—Պէլքի իտէպիլիրսինիզ։

—Դըզրմ էօմիւշ օլտուղու հալտէ, կիրեէճէկիմէլպիսէլէրին վէ թաշքեաճաղրմ եիւրէկին եաս ու մաթէմի, տայիմի վէ էպէտի օլաճագ տրը։

—Օ տա չիւպհէլի տիր։

Պիր ինսան նաշը կուվմանիզէ իտտիլիկինտէ նասըլ տիթրէր իսէ, Մ. տը Սիմէօզ տախի օ եօլտա տիթրէտի, վէ քէլամա տէվամ պերլէ,

—Միւսիւ պարօն, տէտի, պու հիքմէթլի քէլամլարընը մանէասընը վերինիզ, վէ դարանըզ ալթընտա կիզլէնմիշ պուլունան ըէբզը կէօսթերինիզ։

—Միւսիւ տիւգ, իքի տէֆա վուգու պուլան պիր բէ,ղամպէրլիք, մատմուազէլ տը Սիմէօզիւն մուհիք պիր մուխաթաբաեա տիւչար օլաճաղընը թէհտիտ, վէ պու տիւնեատա մէգքիւր մուխաթաբաեը տէֆ իտէպիլիր եալընըզ պէն օլտուղումու պէեան իթմէքտէ տէ,յի՞լմի իտի։

—Սիզ տէ պիլիրսինիզ քի, մէգքիւր բէ,ղամպէրլիկին ասլը չըգմատը, չիւնքի ժան էլտէն կիթտիկի հալտէ, սիզ տախի մէգքուրէ,յի դուրթարամատընընզ։

—Կէչմիշ զէմանըն եաբմատըղընը միւսթագպէլ եաբապիլիր։

—Տահա միւսթագպէլ գալտը՞մը։ Պէնճէ, գըզրմ էօմիւշ օլտուղու թագտիրտե, միւսթագպէլ տէ խիթամ պուլմուշ տուր։ Էվվէթ, ժան էօլտու, վէ էճէլ պիր քէրրէ ռէնէսինի ամժարը շիքեարը պիր տախի պրագմաշ։

—Ժաիրին գըզընը ունուտտուեօրմուսունուզ, քէզալիք Ղազարոսուն մէգարտան գալգըպ եիւրիւտիւկի խաթրընընզտա տէ,յի՞լ մի տիր։

—Սիզ տէ, պու միճիզէլէրի իճրա իտէն Հագգ Թէալա իտտուկինի ունուտտուեօրմուսունուզ։

—Միւսիւ տիւգ, պիր աղ էվվէլ սիզէ եազտըզըմ թէզքէրէտէ, եօլեո դուլը ֆեվգէլուտ եորուլը շուրեր, էլ եորմը դուրեվլիանը հանրէլեէ օլը՞ղ, դո՞ կիանէ կիանեուրլեէ գոլմեան դուլը տիմնելեր եօլլ ղուրղ ուլրը գրուֆըլը-բուրը է, դուն՞ը, դեր բուրը մ նէ՞հ-լէ՞մնելերի՞ եեուլերինե ուուրը դեր գ-վէյ էլ-հիրէ էլ-հիրէ դեր տէեու եազմըշ իտտի։ Իշթէ պու եազտըգլարըմ հազրդաթը հալ իտի։

—Սիզ տէ օ մահրէմի էսրարարտան պիրի՞միսինիզ, վէ մէգքիւր սըրրըլարտան պիրինէ օլսուն մալի՞ քմիսինիզ։

—Պէլքի, տէտի պարօն։

Պիր աղ վագրթտան պէրի իտի քի, Մ. տը Սիմէօզիւն իւզէրինտէ ֆէվգէլատէ պիր թէպէտտիւլ միւշահատէ օլունմագտա իտի։ Ճէօյլէ քի ճիւզիճէ էյիրմիշ օլան պօեու տօղրուլմուշ, նիւզիանիւն իհթիեարլանմըշ վէ սօլմուշ օլան բէնկի գըզարմըշ, վէ չուգուր կէօզլէրինտէ դարիպ պիր բարլագլըգ հուսուլէ կէլմիշ իտի։ Հասընը ֆէվգէլատէ պիր իշթիեագլէ պիր շէյ արզու օլունտուղունտա էմնալի վուգու պուլտուղու կիպի, պու քէրրէ տախի մէրգում իհթիեար, հիչ իմիտ իթմէեէճէք եէրտէ,

ԻԼԱՆԱԹ

Միւթէվէֆա Մէրիէմ գասաբը վէրէսէսինին, Հիւսէյին Հասիպ էֆէնտիյէ, պա իլամը մահքիմպիհ տէյնի պուլունան մէպալիղի մալիմէնին թէսվիյէսի զէմբնտա, ֆիրուխթի մահքիմ օլան Սամաթիատա քեայնի Զաֆիրի մէյլանէսի կէտիկինին թէմամի վէ միլքինին նըսֆը, պունտան ագտէմիզայէտէյ գօնուլարագ, 251 լիրա պէտէլ իլէ թալիպի իհտէսինտէ թէգաբրիւր իթմէքլէ, նիհաեէթ օթուզ պիր կիւնէ գատար գարարը գաթիսի վերիլէ ճէկինտէն, պունտան զիեատէյէ թալիպ օլանլար վար իսէ, Տէրիսէատէթ միւգաքէրատ տայիրէսինէ միւրաճաաթ իտիլմէսի իլան օլունուր։

Զինկեանէ Դրզբնրն օն իւչիւնճիւ ճիւղի չբգմբչ օլուպ, վէ թէքմիլ թագբմ կէրէք մանթպատմբշտա վէ կէրէք քիթապճբլարտա սաթբլմագտա օլտուղունտան, վէ մէղբիւր քիթապը օգուեանլարբն քնաֆֆէսի տախի թէլէղղիւղ իտէրէք մէմնուն գալմագտա պուլունտուղլարբնտան, կիւղել բօման օղումագ արզու իտէնլէրին, իշթիւասընա հիմմէթլէրինի արզու վէ տավէթ իտէրիղ։

Ա. ԱԶԱՏԱԼՈՀԵԱՆ

ֆինագրաֆրիէն և Հայ ֆինագրաֆ

[illegible]ՐԻԷՆ և Հայ մասնը է Կ. Պոլիս

Արամեան մանրուր տպագրութեամբ ութսուն երեսէ բաղկացեալ այս տետրակն ընդարձակ փիլիսոփայական բառարանի Նախաբանին առաջին մասն է, որ իմաստասիրական տեսակետով ակնարկ մը կը պարունակէ Գրագաուութեան և Դրականութեան վրայ։ Վարժարանաց դարպացեալ աշակերտք ալ կրնան մեծապէս օգտիլ այս գրքին ընթերցումէն, որ արժանի հինգ դահեկան կը վաճառուի Պոլսոյ և Բերայի գրավաճառաց քով։

ԳԱՂՂԻԷՐԷՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՍ

Նոր Դրամբամբ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Ի Ս. ՔԱՐԱԵԱՆԷ

Հայերէն բացատրութեամբ Գաղղիերէն Նախնական Ընթերցարան կամ Այբենարան մը պէտքը վաղուց զգալի եղած էր։ Այս անգամ սուն պակասը լրացուց Ս. Քարաեան էֆէնտի Հայ մանկաւոյն ընծայելով Գաղ. Հայ ընթերցարան մը լաւ թղթի վրայ գեղեցիկ տպագրութեամբ Արամեանի և 80 երեսէ բաղկացեալ։

Կը գտնուի բոլոր գրավաճառաց քով։

Գին 3 ղրշ. արժանի

Վարժարանաց համար օրինաւոր զեղչ։

ՔՆՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Ըստ նորագոյն Պատմական, Լեզուաբանական և Բանասիրական տեղեկութեանց

Յ Ա. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

ՄԱՍՆ Ս. ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

1880

Ինչպէս որ անունէն կիմացուի թէ այսչափ դարաւոր Հայոց պատմութեան վրայ քննութեան ելնելն ամեն գրագիտի գործ չէ. իր անուան տակ գործն ամենածանր աշխատութիւնը կը տեսնուի. ասանկ գործի կամ աշխատութեան մը չատեր անհամ եր կոպատէին և ամեն ժամանակ դրավաճառաց դիմելով կը հարցունէին թէ Ս. Դարագաշեանի Քննական Հայոց Պատմութիւնը ելա՞ւ արդեօք. արդ՝ Արզոյ հեղինակը խնդրէ՝ որ ժողովրդեան փափաքածը իրենց տալու համար ազդարարեմք թէ սոյն ամենածանր աշխատութեան առաջին մասը ելաւ ի գին մէկ արծաթ մէճիտի. կեդրոնատեղին է Ց. Գավաֆեան գրավաճառանոցն երը Զագմագճըլար փողոց. թիւ 20 և Քիւրքճի խան վարի յարկ թիւ 23 և ուրիշ Հայ գրավաճառաց քով։

ԷՆՔԻԶԻՍԻՕՆ ԼՍԱՐԸ

Ոու մէշհուր քիթապը Թիւրքճէսի, եանի Թիւրքճէ եազբյլա, 23 ճիւզտէն իպարէթ օլտուղու հալտէ, կիւզելճէ թապ իտիլիպ պիթմիշ օլտուղունտան, պէհէր ճիւզի 60ար բարա մէճիտիյէ իլէ, քէզալիք Պապը Ալի ճատտէսինտէ քիթապճբլարտա սաթբլմագտա տբը։

ԼՕՆՏՐԱ ՊԻԶԱՐԷԿԵԱՆԸ

Ֆրանսբզճատան կիւզելճէ թէրճէմէ իտիլիպ, վէ Թիւրքճէ հրուֆաթ իլէ թապ իտիրմիշ օլան պուշաեանը գրաաթ քիթապը պիրինճի վէ իքինճի ճիլտէրի, ճնար ճիւզտէն իպարէթ օլտուգլարը հալտէ, մէճիտիյէ 15էր ղրշ., Պապը Ալի ճատտէսինտէ վագը Օսմանլը քիթապճբլարբնտա սաթբլմագտա տբը։

ԱԼԷԱ ՄԷԼԱՆԻՔ ՇԱՐԱՊԸ

Իսթանպօլտա Կիւմիւք գարշըսընտա վագը Արբաճը խանընտա, ալէա Մէլանիք աղուսթօս շարապլարը սաթբլմագտա տբը։

ՏՕԳԹՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօգթէօրու միւմիսիլէյ, սապգը վէճհ իւղրէ, եալընբզ ֆրէնկի վէ պէլ սօուգլուղու, վէ ումում աէէթը թէնասիլիեէեէ (ծննդական գործարանաց վերաբերեալ), վէ իսրար եօլլարբնա տայիր խասթալբգլարա սիւլար օլանլարբն էմրի թէտավիլէրի իչին, հէր կիւն սաաթ ութրթէն օնա գատար, Պաղչէ գարուսընտա Համիտիյէ թիւրպէսի սրրասընտա վագը 32 նիւմէրօլու Սինաբեան Վիչէն էֆէնտի էճզախանէսինտէ, վէ բաղար կիւնէրի տախի, Պէյօղլունտա Սագբզ ապաճը ճատտէսինտէ վագը 27 նիւմէրօլու քէնտի խանէսինտէ, քէյֆիպիղէրիգապուլ էթմէքտէ տիր։

PHOSPHATE

DE FER DE LEPAS

PHARMACIEN

Բարիստէ իլմ տօքթօրասը ախզ իթմիշ օլան էֆզանը Լրասրն Ֆոսֆաթ տը Ֆէրի։

Գան իչինտէ մութլագ չէլիք պուլունուր։ Գանրն իչինտէ չէլիք գալմատըղընտա, ինսան գուվվէթտէն տիւշէր, իշթահը գալանը, եիւզիւնտէ բէնք գալմազ, վէ գան տա քէնտի թապի ալ բէնկինի ղայպ իտէր։

Գանա գուվվէթ վիրմէք իչին խաթիմալ օլունան չէլիքլի հապ, թօզ վէ տրրաժէլէրին շու պիւյիք մահզուրը վար տբը քի, պունլարտա պուլունան չէլիք էրիմմիշ տիր, վէ պիհաէն ալէյհ, զաթէն խասթա օլան միտէ չէլիկի էրիթմէյէ մէհպուր օլուպ, տահա զիեատէ եօրուլուր։

Լրասրն Ֆոսֆաթ տը Ֆէրինտէ պու մահզուր եօգ տուր, մէղքիւր Ֆոսֆաթ տը Ֆէր, պէրրահ, գօգուսուղ, վէ սու լէղէթինտէ պիր շուրուպ օլուպ, իչինտէ չէլիքտէն մաատա, քէմլեէ հաեաթ վիրէն ֆոսֆաթ վար տբը, ինչպու շուրուպ զայիֆ վէ բէնկի սօլկուն վէ գայիֆ գանը ատտմլարա բէք ֆայիտէլի օլաուղու կիպի, գատրն վէ գըզլարրն մէտէ խասթալբգլարրն տախի տէֆ իտէր, վէ գատրլարրն ատէթինի նիզամը տա տէվամ իթտիրիր վէ գատրլարա մախսուս օլան Լէօգրէ վէ եախատ Ֆէլօր Պլանշ նամ իլէթի իդալէ իտէր։

SIROP DE RAIFORT IODÉ DE GRIMAULT ET CE

Բարիստէ մուգիմ էֆզանը Կրիմօլ վէ գումբանեասընրն Սիրօ տը Բէֆօր Իոտէ նամ շուրուպու.

Եիկիրմի սէնէ տէն պէրու, չօճուգլարա մախսուս խասթալբգլար իչին, Մօրինա Պալբգ եաղը, վէ «Գրուբ տը լէ» թէմմիեէ օլունան իլէթ իչին շիֆալը տբը։ Վէ գանը տախի թէմիզլէ յիճի տիր։

Սաթբլբը պիւյիք էֆզախանէլէրտէ։

ԵՐԿՈՒ ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ

Ա. ԹՈՒԱՌՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՈՒԹ

Բ. ԳԵՂԵՑԻԿՆ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏՔ

Ի. Ռ. Ց. Պէրպէրեան

Մոյն օ երեսէ բաղկացեալ մատենիկին մէջ Ա-ՈՒԼԷ ԽԵԲԵՏԻ հեղինակն իր բանաստեղծ գողտրիկ լեզուաւ և իրր դաստիարակ հեռատեսոյ ոգւով կը բացատրէ և կը հաստատէ Գթութեան և Գեղեցկի զգացումը ներքուն ազգին մէջ զարգացման պէտքն։

Կեդրոնատեղին է Կ. Պոլիս, Եէնի–ճամի Գլինկիրլէր ճատտէսի թիւ 2 Ս. Ղուկասեան գրատունը. կը գտնուի նաեւ ուրիշ գրավաճառաց քով։

Գին 5 ղրշ. արժանի։

ՄԱՆՏՈՒՍ ՄԱԹՊԱԱՍԸ

Պէյօղլուտա Պօն Մարշէ գուրպինէ էնբաս Լաթին նամ չոգմազ սօգաղընտա 3 նիւմէրօլու մէղքիւր մանթպատա թիւճարլարա վէ տէվայիրի բէսմէլէէ մախսուս հէր նէվի էվրագ վէ էրմէնի հրուֆաթբյլա, էօլիս պիլէթլէրի պասբլբը պիր սաաթ զարֆընտա վէ էհվէն ֆիաթլա։

500 ՎԻ 207. ՊԷՅՕՂԼՈՒ ՏՕՂԼՈՒՆ ԵՕԼ

ՄԻԼԻՔ ՏՕՂԼՈՒՆ ԵՕԼՏՍ. ՓԵՐԱՅԻՆ ՄԱՂԱԶԱՄԷՆՏՍ. ԽՍՆԴԻՆԵԱՄԷՆՍ. ՎԻ ԵՕԼՃՈՒՆՏՍ

Գ. ՊԷՅՔԸՐ

ՏՕՂԼՈՒՆ ԵՕԼՏՍ. ՀԱՅԿՐՏՍ. ՊՈՒՍՈՒՆՏՍ. ԵՕՆԻ

ԼՕՆՏՐԱՅԻ ԶԻՐԱՎԱՐՏ ՀԱՅՏԻՍԻՆՏԻ

ՄԻԼԻՔ ՏՕՂԼՈՒՆ ԵՕԼ

ՄԱՂԱԶԱՄԷՆՏ ԻՏԱԼԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՑ ՄԻՄՈՒՐ

ՀՕՐԾ ԲԷՐԱՐԱՆ ՊԷՅՔԸՐ

ՀԱՄՊՈՒՐԿ ՎԱԲՕՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Համպուրկտան Սթանպօլա վէ Օսէսսաեա տօղրուտան տօղրուեա վաբօր իշլէթտիրէն միւսիւ Բօպէրթ Մ. Սլօմանքն վաբօր գումբանեասընքն իլանը տբը։

1880 սէնէսի մարտ այբ պիրինճի կիւնիւնտէն իթիպարէն, հէր այքն իլք հաֆթասընտա, Իսթանպօլա վէ Օսէսսաեա կիթմէք իւզրէ Համպուրկտան պիր վաբօր հարէքէթ իտէճէք տիր։

Եօլճու վէ էշեա ֆիեաթք հագգընտա քէսպի մալիւմաթ իթմէք իչին, Գալաթատա Գարանթինա սօգաղընտա 9 նիւմէրօլու մաղազատա գումբաեանքն աճէնթի միւսիւ Հէրման Հէլպինկէ (HERM. HELBING) միւրաճաաթ օլընմասը։

ԱԼԷԱ 0 ՏԸ ԳՕԼՕՆԵՐ

0 տը Գոլոնիրքն էն ալէասը 1695 սէնէսինտէ ԺԱՆ ԲՕԼ ՖԷՄԻՆԻՍ ին իճատ իլէտիյի, վէ ԺԱՆ ԱՆԹՕԱՆ Ֆաբրինանրն Միան շէհրինտէ 159 նիւմէրօլու Հօշթրասրն խանէսինտէ իմպիքտէն կէչիրտիյի 0 տը Գոլոնեը տբը։

Շիշէին իւզէրինտէ գբրմբզը վէ մի պիր մարգա վար տբը։

Իշպու 0 տը Գոլոնեը եալբնբզ Գալաթատա Մուսմանէ սօգաղընտա մէմուրը մախսուսը միւսիւ Ժօզէֆ Ֆլօրիանինին 32 նիւմէրօլու մաղազասընտա սաթբլբը։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ.

ԿԱՐԱՊԵՏ Ճ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITICH AND MERCANTIL INSURANCE COMPANY

ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻԹԻ ԷՆԴ ՄԷՐՔԷՆԹԱՅԼ

Նամ Լօնդրա վէ Էդինբուրկ Խանդքն սիկուրթա գումբանեասը

	Ինկ. Լր.
Ասբլ սէրմաեէ	2,000,000
Իսթէնմիշ սէրմաեէ	250,000
Իանդրն շիւպէսինտէն հասբլ օլմուշ	
իհթիեաթ ագէէ-	1,040,744 1,290,744
սի 1875 սէնէսինտէ քեարը սաֆի	917,178

NORTHERN ASSURANC COMPANY

ՆՕՐԹՀԷՐՆ

Նամ Լօնդրա Խանդքն սիկուրթա գումբանեասը

	Ինկ. Լր.
Ասբլ սէրմաեէ	3,000,000
Իսթէնմիշ սէրմաեէ	150,000
Իանդրն շիւպէսինտէն հասբլ օլմուշ	
իհթիեաթ ագէէսի	380,000 330,000
1875 տէ սաֆի քեար	331,00[illegible]

Սահիպ իմզա քէնտուսինին, պալէատէքի իքի սիկուրթա գումբանեալընրն ՊԻՐԼԻԷՇՄԻԾ աճէնթօսու նասպ օլունմուշ օլուպ, եանկրն սիկուրթասը իչին չոգ գօլայըգլար վիրէպիլիր պիր հալտէ պուլունտուղունու, քէնտի պիր չոգ միւշթէրիլէրինէ, վէ Իսթանպօլուն բաղպէթլու էհալիսինէ իլան իտէր։

Մէղքիւր գումբանեալար, քէնտի տախիլի նիզամնամէլէրի մուճիպինէ սիկուրթաեա թուրտուգլարը էպնիեէլէրի, պէյնէրինտէ թագսիմ իտէճէքլէր տիր։ Իանդրն սիկուրթասը իչին վիրտիքլէրի գօլայըգլար իւէ պիր չոգ իշ եարմասա միւգթէտիր տիրլէր։

Շիմտիյէ գատար օլտուղու կիպի, Պէյօղլու վէ Գալաթա վէ Իսթանպօլ վէ հիվար չէհիր վէ քէօյլէրտէ էպնիեէ սիկուրթաեա թուրթաճագ տբը։

Ֆիեաթ վէ սայիրէ հագգընտա մալիմաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա քէօբրիւ պաշընտա Գամիսիոն խանընտա տէնիզէ պագան քէօշէսինտէ 9 նիւմէրօլու մաղազաեա միւրաճաաթ իյլէմէլէրի։

Մէղքիւր Գումբանեալարրն աճէնթասը
ՃՕՀՆ ԲՈՈՒԼ
վէ ումուր ու մէսա իհհնէ մէմուր
ԳԱՌՆԻԿ Ց. ՍԵՐՈՐԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 9 Մարտ

Նկիլիզ գօնսօլիտի	97- 3/4
Իսկամը Ումումիէ աշքլարը	10- 9/16
» » գարանտը	10- 5/
1865 Իսթիգրազը	11- 3/4
1869 »	11- 5/8
1871 »	64- 1/2
1872 (Պոն տիւ Թրէզօր)	13- 1/2
1873 »	10- 3/4
Օսմանլը Պանգասը	11- 7/8
Ռուսիա իսթիգրազը 1873	84- 1/2
ըսբրը իսթիգրազը պիրլէշմիշ	55- 7/8
» իմթիեազը (շըմէնտը.)	85-
Տէ վիլէթը Ալիէնին 1877 իսթիգրազը	77-
Հարբա անիեէ	65- 3/4
ըսբրրն Մօչիտ իսթիգրազը	85-
1877 Մաճարիսթան էհամը	86- 1/4
Համպիօ Բարիզ 3 այ վատէ	

Բարիս, 9 Մարտ

Իրանսբզ ֆոնտսու 3 %	82-77 1/2
» » 3 % Ա.-	
մօրթիսանլը	84-47 1/2
» » 5 %	116-42 1/2
Իսկամը Ումումիէ աշքլարը	10-85
» » գարանտը	10-72 1/2
1865 Իսթիգրազը	62-
1869 »	60-
1873 »	54-
Ռումէլի շըմէնտը. Թահվիլա.	37-75
Օսմանլը Պանգասը	551-25
Իրէտի Լիօնէ	927-50
Ռուս ֆոնտսու 5 % (1877	89- 3/16
Ռուսիանն Շարք իսթիգրազը	66- 1/2
Սպանիա ֆոնտսու	81-50
Ըսբրը իսթիգ. պիրլէշմիշ	283-75
Սպանեա խարիճի իսթիգրազը	16- 1/2
Համպիօ Լօնտրա իւզէրինէ	25-26

Բարիս, (Պուլվար) 9 Մարտ

Իրանսբզ ֆոնտսու 3 %	116- 33 3/4
Էսկամը Ումումիէ	10-75

Վիէննա, 9 Մարտ

Լօնտրա իւզէրինէ գամպիա	118-10
Ռումէլի տէմիր եօլ թահվիլաթը	17-20

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Լսհ. Ումմ. փետր. 27 ագչմ. գր.	11-2[illegible]
» » » 28 սպհ. աչ.	11-2[illegible]
» » Լէն եիւքէք	11-2[illegible]
» » Լէն աչաղը	11-1[illegible]
» » Մաաթ 5 տէ	11-1[illegible]
1863 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	-
1865 » » 6 % ֆ.	59-
1869 » (Բինար) 6 % ֆ.	58-
1872 » (Պոն տիւ Թրէզօր	18 1/2
1873 » (Բինար) 6 % ֆ.	56-
Ռումէլի շըմէնտըֆէր	36-
Բէբբր բ-բ-	07-
Հէվալէսիզ բ-բ-	07-
Ագչէ ֆայիզի %	09-

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Իրէտի ժէնէրալ 6 %	3-38
Պօսիէթէ ժէն 6 %	4-15
Իսթանպօլ Պանգասը	6-15
Պօսիէթէ Օթօման	3-
Փրամիպ 5 %	5-60
ավրիսմ (մատէն)	98-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

ամանը լիրասը 100 ղրշտան	Ղ.Ը. Փ.
Ճկիլիզ լիրասը	110-0[illegible]
Իրանսբզ ալթունու	87-1[illegible]
Ոլ	90-0[illegible]
Իրիմիյ ալթունու	51-2[illegible]
Էեաղ մէճիտիյէ	107-5[illegible]
Մէթալիք	222-2[illegible]
Լէշկիք	207-2[illegible]
Պազբը	610-
Դարպոն գայիմէսի գարիք	8-6[illegible]

ԳԱԶՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Լն եիւքսէք	1400-
Լն աչաղը	1330-
Մաաթ 5 տէ	1350-